ՏԱՐԻ 45ՐԴ ԹԻՒ 271 Կ. ՊՈԼԻՍ, 5/18 ՄԱՐՏ 1902 8 ԶԻԼՀԻՋԷ 5 ՄԱՐՏ 1317 ԵՐԵՔՇԱԲԹԻ

10 ՓԱՐԱ

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԷՖԿԻԱՐ

10 ՓԱՐԱ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ — ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ — ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

MANZOUMÉ-I-EFKIAR
JOURNAL ARMÉNIEN
QUOTIDIEN, POLITIQUE, FINANCIER ET LITTÉRAIRE
Directeur-Propriétaire
OHANNÈS F. KAÏSÉRIAN
38, Grand' rue de la S. Porte, 38
Constantinople

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԿԱՅՍԷՐԵԱՆ
Առ որ կ'ուղղուին ամէն տեսակ գրութիւններ։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պալը Ալի ճասէսի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50
Գաւառներու համար	108 ղր.	60

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ։
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

منظومهٔ افکار
صاحبی امتیاز و مدیر مسئولی
اوحانس فرید قیصریان
مطبعه و اداره خانه‌سی
باب عالی جوارنده ۳۸ نومرولی داره خانه‌سی

ՄԱՆԶՈՒՄԷ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ

ՈՒԹՆԵՐՈՐԴ ԹԻՒԸ

Աշխարհաբար Նարեկի

այսօր պիտի տանք ՄԱՆԶՈՒՄԷԻ Հետ, առանց աւելի վճարում մը ընելու։

ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՄԲ ՊԱՀԱՆՋԷՆ ԹԵՐԹԵՐԸ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՆԱՐԵԿԻ

որ երբ աւարտի Կ. Զմեռ տաք։

ՏԷԼԱՐԷՅ ԵՒ ՄԻԹՈՒԷՆ

Այն մենամարտը որ 1891էն ի վեր տեղի կ'ունենար Տէլարէյի և Միթուէնի մէջ, վերջապէս վերջապէս այս վերջինին և իր զօրաց կատարեալ ջախջախումովը, և Տէլարէյի հանճարին յաւիտենական վարձատրութիւնովը։ «Հանճար» և «յաւիտենական» բառերը գործածելու չենք վարանիր. մակեդոնացին Աղեքսանդր, Անիբալ, Կեսար, Պոնապարթ և Վելինկթոն հաղարաւոր պատերազմիկներ ունէին իրենց հրամանին տակ և իրենց ծրագիրները պատրաստելու համար ընդհանրապէս ո և է տագնապի չէին հանդիպեր։ Տարբեր խնդիր է թէ զօրավար մը իր ունեցած հեռատեսութիւնովը կը պատրաստէ, կը կարգադրէ և վերջապէս իր կարծիքին հաւմատ կարելի եղածը ի գործ կը դնէ, մարտնչելու համար թշնամի բանակին դէմ, բայց անակնկալ պարագայ մը կուգայ տակնուվրայ ընել իր բոլոր մտադրութիւնները և քաոսի մը վերածել դայն։

Բայց երբ ասէն բան գրեթէ կը պակսի, պատերազմիկներու ստուար մեծամասնութիւնն ալ իր անհատներուն պատերազ ի դաշտին վրայ շնչասպառ մնալովը. վիրաւորելովը և կամ գերի ինկալովը կը տկարանայ զգալի կերպով, տարակոյս չկայ թէ այդ պայմաններով պատերազմը շարունակելու և մանաւանդ թշնամին ալ ջախջախելու համար, սովորական հանճարներէն շատ աւելի բարձր և հեռատես հանճար մը պէտք է. «Յաւիտենական վարձատրութիւն մը» ըսելէ, որովհետև, ինչ որ ալ ըլլայ պատերազմին արդիւնքը, թէ գօրքերը կարենալով պատրաստ ը դիմադրել, վերջապէս մեղ պայ աններով անձնատ ը ըլլան և կ ս ուժապատ ստիպուին յանձնել իրենց ճակատագիրը անգութ Ալպրոսի քմահաճոյքին, պէտք է ապահով ըլլանք թէ Տէլարէյի դիւցազնական հեռատեսութիւնը՝ Քիչների մը ռազմագիտութենէն շատ աւելի փայլուն յիշատակ մը պիտի ձգէ դարերու էջերուն մէջ։

Եւ պէտք է գիտնալ նաև թէ Տէլարէյի թուլցուցի յաղթանակը եթէ անակնկալ մը եղած է Անգլիացի զօրավարներու և հանրային կարծիքին համար, այն պայմանաւ որ այս վերջինները մոռցած ըլլան Մոտտէր Բիվէրի՝ Մակէրսֆոնթէյնի պարտութիւնները, ուր Տէլարէյ Քրոնիէի աջ բազուկն էր, լուրջ և չեզոք դիտողներու համար Տէլարէյի անդին հարուածը բնական եղելութիւն մըն էր։ Տէլարէյ չէ թէ միայն Մոտտէր Բիվէրի բանակներու միջոցին և Մանաւանդ Մակէրսֆոնթէյնի մէջ, — ուր նախապէս հեռագրութիւնները կարել տուած էր — փայլուն հանդիսացած և Անգլիացւոց մեծ սոսկում պատճառած է, Քոլենսոյի մէջ յաղթուող զօրավար Շոմանը՝ և Պլէյմոնի Գօրքերուն խիստ անձուկ դիրքը ազատելու համար ըրած ջանքերը անարեւակայելի եղած են։ Ասկէց զատ երբ Քիչնէրի ամէնէն յանդուգն օգնականը՝ զօրավար Ֆրէնչ, ահագին ուժերով՝ մէկէն Տէվէթի և Տէլարէյի գունդերուն վրայ կը յարձակէր Տէլարէյ այնպիսի բիւն մը ի գործ դրաւ որ, անգլիացի զօրավարը ստիպուեցաւ վերապահել իր յարձակումը։ Շատեր ալ կ'ըսեն թէ Քրոնիէ չպիտի մատնուէր Բարտէպէրկի աղէտին, եթէ մոռի ըրած ըլլար Տէլարէյի խորհուրդները։

Այդ հսկայ պէտք հրամանատարին դէմ, Անգլիացիները իրենց բազդը լորտ Միթուէնի յանձնած էին, և գիւտք ինչու համար։ Լորտ Միթուէն խիստ ազնուական գերդաստանի մը կր պատկանի. յանդուգն և միանգամայն հեղաբարոյ է. 1874էն կրցած էր չախջախել Աշանթիները, այսինքն անգլիական թնդանօթներուն դէմ ապեղներով և կամ դարերէ մնացած ժանգոտած սուրերով մարտնչող վայրենիները. վերջն ալ Պէրլինի բրիտանական զինուորական կցորդ կարգուած էր, և 1881էն վերջն ալ Հարաւային Ափրիկէի Պաստ Թօլանտի բարբարոսները ընկճած էր։ Բայց Միթուէն ո՛չ որ ալ դանուեցաւ, լուրջ զօրավարէ մը աւելի չիք զօրավար մը եղաւ, բան մը որ կը հրապուրէ, և անտարակոյս, անգլիական «հայրենիք»ի տիկինները, և կամ իրենց միլիոնատերուն վրայ կռթնած ու նոր միլիոնատեր գուշակող իրենց այրերը՝ լորտերը։

Պատերազմի երկրորդ շրջանին մէջ Կաթաբ, Բոլվիլ, Վարրեն և Վայթ ինչ ինչ պատճառներով հեռացուեցան պատերազմի դաշտէն, Պրուլեր մանաւանդ, զոր իրաւունք ունինք կոչելու ամենէն աւելի վեհանձն և անմեղ զօրավարը Թրանսվալի անգլիական բանակին, և որ անտարակոյս Միթուէնէ շատ աւելի ռազմագէտ զօրավար մըն է, ճանչցաւ բաղդին բոլոր դառնութիւնները։ Բայց Միթուէն միշտ մնաց իր պաշտօնին գլուխը, և այս խոնարհ համար, որպէս զի, ինչպէս մեծ իրաւամբ ըսաւ անցեալները յարգոյ պաշտօնակից մը, գէթ փայլուն յաղթանակէ մը վերջը կարենայ վերադառնալ Լոնտրա և հոն արժանանալ բարձր սալոններու փութկոտ յարգանքին։ Ո՛չ, պատերազմի բաղդը կամ ճակատագիրը ընկերային պայմաններու բաղդին երբէք չի նմանիր, հոն ուր ռումբերու որոտընդոստ ձայնին և բիւրաւոր գնդակներու աղմկին, արեան ու փոշիին մէջ, կեանքն ու մահը խաղաւիքը կ'ըլլան կրակին կամ միթրայլէօզներուն, անկուն հանդարտութիւն մը կամ հանճար մը և անվեհեր քաջասրտութիւն մը պէտք է, հոն մարդկային անկերպարան տրամին անկերպարան վայրկեանին, Պոնապարդի մը նման սուր ի ձեռին ելեկտրականացուցու է զինուորները, չէ թէ ուղերձ ճարտարութեան յանձնուած կառքի մը մէջ նստելով թշնամւոյն կրակին ենթակայ ընելու է 1500 հոգիէ բաղկացեալ զօրագունդ մը, և սպառնալու ամբողջ ազգի մը պատերազմական համբաւին ու 300 հազար զինուորներու և 170 միլիոն անգլիական ոսկւոյ հսկայ գումարին ապագային...։

Միթուէնի նման ցուցամոլ հոգեբանութիւն ունեցող զօրավարները միշտ սիրահարն են զինուորական մեծ չարժումներուն, բայց այդ սիրահարութիւնը որքան եռանդագին ըլլայ, կարծես հեռատեսութիւնը և արթնութիւնը այնքան ալ մոռցուած կ'ըլլան, և բուն իսկ Միթուէնի նման բացառիկ ոգի զօրավարի մը համար, այս պարագաները կարծես աւելի իրական դոյն կ'առնեն, ահա բացատրութիւնը։ Վերջերս Տէլարէյ Բիւթէնպէրկի դիրքերը գրաւելէ վերջ, Մակալի լերանց կիրճերուն մէջ փայլուն յաջողութիւններ ունեցաւ. քիչ յետոյ Բէլֆասորբի մէջ Անգլիացիները ղալի պարտութիւն մը ունեցան։ Բնականաբար Տէլարէյի իւրաքանչիւր յաջողութիւնը Միթուէնի համար պարտութիւն մըն էր. վերջապէս այս վերջինը, աւելի քաջալերեալ Հարրիսմիթի բրիտանական յաղթութենէն — որ կորնցուցած է իր ռազմագիտական կարեւորութիւնը, գերի ինկած Պօէրներու թոյլ դիմադրութեան պատճառաւ — որոշեց կտրողական յարձակում մը ընել բուն իսկ Տէլարէյի վրայ։

Այդ ծրագիրը ի գործ դնելու որոշումը տուած վայրկենին 1500 զինուոր ուներ իր հրամանին տակ, բան մը՝ որ խիստ հեռու էր զինքը ապահովելէ, քանի որ տարաձայնուած էր թէ Տէլարէյ ալ միեւնոյն թուով բանակ մը ունէր։ Ուստի Միթուէն յարմար դատեց որ Վրիսլուրկէ Լիխթենպուրկ անցընելով, Ռուսանենէյնսֆոնթէյնի մէջ միացնէ իր գունդը զօրավար Կրէնֆիլի 1300ի չափ հեծելազօրներուն հետ, որով այլևս իրաւունք կ'ունենար յաղթանակ մը ապասելու։ Բայց ի՞նչ օգուտ որ, այս գաղափարը յղանալով մէկտեղ, Միթուէն կը մոռնար ընել բան մըն ալ։ Պատերազմող բանակի մը համար առաջին պայմաններէն մին է որոշել թշնամւոյն դիրքը. հետեւաբար Միթուէն իր տեղէն չշարժելէ առաջ պէտք էր գիտնալ թէ Տէլարէյ ճշդօրէն ո՛ւր կը գտնուէր։ Կամ այն է որ Միթուէն մոռցաւ այս զգուշական միջոցը ի գործ դնել, և կամ եթէ պէտք եղածը զանց չընելու, իր միջոցները խաբեցին զինքը։

Երկու պարագային մէջ ալ Միթուէն պատասխանատու կ'ըլլայ, որովհետև իր պարտականութիւնն է ամէն բանէ առաջ ճանչնալ իր մարդիկը։ Վերջապէս պատահեցաւ, ինչ որ բնական էր որ պատահէր։

Տէլարէյ միշտ արթուն կը հետեւէր անխոհեմ Միթուէնի ամէն մէկ քայլին և երբ այս վերջինը ճամբայ կ'ելնէր դէպի Լիխթենպուրկ, միեւնոյն ատեն պօէր զօրավարը կը պատրաստուէր յարձակիլ հետեւակներուն վրայ։ Միթուէնի պարտութիւնը չատ չտեւեց. եղերէ քշուած կառքի մը մէջ նստած հրամայող լորտը՝ թուլցուցի և Բալմիթիւլի մէջ գերի ինկաւ, 100ի չափ զինուոր մեռան և վիրաւորուեցան, 200էն աւելի ալ գերի ինկան։

Անգլիացիները, իրենց երած սրտին մխիթարանք տալու համար, կ'ըսեն թէ Պօէրները անգլիացի զօրաց հագուստը կը գրէին, և թէ այդ պարագային զատ, պարտութեան բուն յանցանքը ջորիներն եղած են... անգութ ջորիները որոնք թշնամւոյն հանդէպ սկսեր են խրտչիլ, (Անգլիացիներուն համար ջորիները անբնական բան մը ըրած են)։

Բայց տարակոյս չկայ թէ ապագային անգլիացի պատմագէտները եւ գերն ալ յանցաւոր պիտի գտնեն, մանաւանդ լորտ Միթուէնի կառքին լծուած եղերը։

Այդ դժբաղդ ջորիները ու եղերը չէին գիտեր որ իրենց տէրերը միւս անգլիացի զինուորներուն չափ կարեւորութիւն կուտան իրենց, խեղճերը աւելի երջանիկ պիտի ըլլային, քանի որ աւելի պիտի գնահատուէին, եթէ լորտ Միթուէնի ագարակներուն մէջ ծառայութիւն ընէին...։

Աւելորդ կը համարինք այլևս երկարօրէն բացատրելու թէ անակնկալ որքա՛ն բարոյական ուժ ներշնչած է Միթուէնի գերի իյնալը պօէր պատերազմիկներուն և որքան ալ խախտած է Անգլիացիներուն դիրքը։ Իրաւ է որ վերջերս հեռագիրները իմացուցին թէ Տէլարէյ, որ իր դիւցազնութեանը հրամարիտ աղնուականութիւն մը կ'աւելցնէ, հաճեր է տալտ թողլու Միթուէնը և այս զոհողութեան հանդէպ ստացեր է Բրիւթինկերի ազատութիւնը։ Բայց այս ընթացքը զարմանալի պէտք չէ նկատուի. որովհետև, Տէլարէյի միշտ դիւրին է Միթուէն մը և կամ մէկէ աւելի Միթուէններ ձեռք ձգել. մինչդեռ Բրիւթինկեր գլխ չունի Պօէրներուն համար, քանի որ Բրիւթինկեր երկրորդ Տէլարէյ մըն է, Տէլարէն ալ Տէվէթ մը, Տէվէթն ալ Պոթա մը։

Ուրիշ հեռագիր մըն ալ կը յարէ թէ Տէլարէյ երկրորդ անգամ մըն ալ ջախջախեր է անգլիացի, զինուորները նոր ընդհարումի մը մէջ, բայց մանրամասնութիւնները դեռ յայտնի չեն։ Թող մտածեն Զէմպրլէյն և իր արբանեակները այս ամէնը, բաղդատեն Թուկէլայի և Բոլէնզոյի պարտութիւնները պատերազմին արդի պայմաններուն հետ, մանաւանդ չմոռնան յիշել թէ միշտ Միթուէնի եղերուն և զօրավար Բարիսի ջորիներուն նման անասուններու պէտք պիտի ունենան... և պիտի համոզուին թէ պօէր դիւցազնական ցեղը կարող է հրաշքներ գործելու և պիտի գործէ ալ։

Ա. Տ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԹՈՒՉՏՈՒՄՆԵՐ

Գ.

Անոնք որ տիեզերաց ամենադոյզն երեւոյթներն անգամ նախապէս սահմանուած կը նկատեն և մարդերը վերին զօրութեան մը ձեռքին մէջ մէկ մէկ գործիք երբ կը համարին, բացարձակապէս կը զլանան կամքի ամենափոքր թոյլատրումը, ինչպէս նաև նկարագրի փոփոխութիւնը։ Դիտակցութեան առանց ընդացութեան մէջ մըտնելու, մարդկային կենաց անհատական թէ ընկերական դէպքերը վիճակագրութեանց գրեթէ անսխալ ցուցակներու մէջ կաշկանդելով, կը բառնան կամքի դերը իրաց ընթացքին վրայ և ամէն չնչում կամ փոփոխութիւն յառաջանէ կը մերժեն։ Սահմանողականք (ԴԷԹԵՄԻՆԻՏԷ) այս վերիններուն ամէն տեսակներն ալ ընդունած մարդամեքենաներու գաղափարէն խրտչած, մերժելով նաև նպատակաւորութիւնը, առանց սակայն ուրանալու անհրաժեշտութիւնը մարդկային գործունէութեան՝ մեր արարքները հարկաւոր հետեւանքները կը դաւանին նախընթացներու, այսինքն անցեալի մը, կամ այնպիսի միջավայրի մը որուն վրայ բնաւ ոչ է ազդեցութիւն չունինք։ Բնաշրջականք (էվոլիւ-ցիոնիսթ) վերիններուն և սահմանողականներու բացարձակութիւնը մեղմելով քայլ մը ուրաջ կ'երթան և մեր արարքներուն անհրաժեշտութիւնն ընդունելով հանդերձ, որպէսզի որ ալ զանոնք անցեալէն կը կախեն՝ ներկան ալ հաշուի կ'առնեն։ Բատ իրենց, նկարագիրը կը փոխուի, այլ երկար սերունդներու շարքի մը մէջ։

Կամքի ուժին կուսակիցներն ալ կամաց անհրաժեշտութիւնն ուրանալով, կ'ուրանան և ոչ թէ նկարագրի յեղականութիւնն, այլ նոյն իսկ նկարագիրը և անոր գոյութիւնը։

Ուստի այս գրութեանց ամէն կողմնակիցներուն համար ալ վարժապետները՝ ցնորքներու կուռէն վազող միամիտ զառանցողներ են։

Բարեւազդաբար Սպենսէր, Ռիպօ և Լբսպն որչափ որ անյեղի կը նկատեն նկարագիրը, դէթ փախուստի ճամբայ մը կը թողուն՝ սովորութեանց ստացման կամ դատարկութեան, երկարատեւ դատարկութեան ազդեցութիւնը բացարձակապէս չուրանալով։ Ատով կը չափաւորեն իրենց անարդար բացարձակութիւնը և կը ներեն սրբագրութեան։ Կարծես թէ կը տարուբերին երկու հակոտնեայ տեսութեանց մէջ և տատամսած կը մնան երկուքէն հաւասարապէս հեռու։

«Իմացական, բարոյական, ֆիզիքական դատարկութեան» մեծանուն հեղինակը, հակառակելէ վերջ այն անձանց կարծիքին, որոնք կը հաւատան Հելլեսիոսի հետ թէ մարդոց մէջ տեսնուած տարբերութիւնը յառաջ կուգայ իրենց ստացած կրթութեան և միջավայրին տարբերութենէն միայն և թէ դատարկութեան կատարեալ դրութիւն մը պիտի կրնար յառաջ բերել իսէալ մարդկութիւն մը, «Հակառակ անար, կ'ըսէ, լաւ կ'ընենք եթէ համակրինք անոնց, որ կը մնուցանեն այդ չափազանց վատահոգութիւնները։ Կրոնամոլութեան իսկ տարուած եռանդը բարի շարժիչ մըն է, թերեւս իսկ անհրաժեշտ շարժիչ մը։ Իմացական և բարոյական դատարկութիւնը բանասէր նկատողներուն համար այդ պատճառաւ կրնանք ըսել թէ իրենց ակնկալութիւնը զուրկ չէ առաւելութենէ. և իրենց վստահութեան անսասան մնալը թերեւս մաս կը կազմէ իրաց բարեբաղդ կարգաւորութեան»։

Տօքթ. Լբսպն «Մարդուն և ընկերութեանց» խորունկ ուսումնասիրութեան մէջ կամքի շարժառիթները հետազօտած ատեն, կ'ըսէ. «... Ըստ նկարագրի անհատին, որուն վրայ կը ներգործեն շարժառիթները, այս վերջինք թէեւ նոյն և նման, կրնան շատ տարբեր արդիւնքներ առաջ բերել։ Ոմանք ամէն ինչ, մինչեւ կեանքը, կը զոհեն փառասիրութեան, պատուասիրութեան մը կը վիտար... պառկած, կծկուած կամ նստած։

Օթէլին պետը զիրենք դեսդեմոնային երկու յարկէն ալ վար իջեցուց, ամէն տեղ լեփ լեցուն էին չուառներով։

Այս դժոխքին մէջէն, զոր այլուր անուշտ չէր երազուած անգամ, մարդուն դէմքին տաք ու նեխած օդ մը կը փչէր։

Բօպէր կը քալէր իբր թէ սարսափելի, անգութ մղձաւանջի մը մէջ ըլլար... մարելիք կը զգար։

Մեքենաբար, Ֆրատէնէն գնած թուղթերը կը դնէր քնացողներու իրեն երկնցուցած ձեռքերուն մէջ։ Գոնէ ատոնք, արթնցած ատեններն, յաջորդ գիշերն ալ պատսպարան մը ունենալու ապահովութիւնը ունենային պիտի։

Կատաղի աշխատութիւն, որուն երկրաչափը մինչեւ այդ ատեն իր կեանքը նուիրած էր, արգիլած էր զինքը ընկերական այս արատներուն վրայ խորհելու...

Այս պահուն հոգին վրդովուած էր։

Առանց բառ մը հանելու բերնէն, հոգին անձկութիւնով լեցուն կ'անցնէր այս մարդացմամբ լեցուն սրահներէն, որոնք կանթեղներու դողդղուն լոյսին տակ, ծանրահոտ շնչառութիւններու այս մառախուղին մէջ, ուրուականներու երեւոյթը կ'առնէին...,

Բայց Լբրիչ, չատոնց վարժուած այսօրինակ տեսարաններու, միտքէն չէր հանած ինչ նպատակի համար Օթէլ Ֆրատէնը այցելելին։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ՆՈՐ ԹԵՐԹՕՆԸ (55)

ԿՈՐՈՆ

ԹԱՎԷԼ

ՓՈՂՈՑԻՆ ՈՄԻՐԸ

Գ.Ա.

ԲԵՌԻԱՌՈՒԹԵԱՆ ՕԹԵԼԸ ԵՒ ԱՆՄԵՂՆԵՐՈՒ ՆԵՐՔՆԱՏՈՒՆԸ

Անօթիներու բոլոր այս տժգոյն ու նիհար դէմքերուն մէջտեղ «վարպետը» աղուոր կերպարանք մը ունէր, իր չարժուն աչքերը ստուերող սեւ մազաքսէ խիստ մաքուր քաքէթին տակ... չես գիտեր ի՞նչ հանդիսաւոր բան մը ունէր, զոր աւելի կը շեշտէր երկայն պեղ մը, այնպէս ինչպէս երբեմն ֆրանսացի զօրավարները ունէին։

Մինչեւ իրեն հասնելու համար Տէրվալ և Լբրիչ ստիպուեցան անհանգիստ ընել քանի մը քնացողներ... մէկ քանի խանչիներ իրենց ազդարարեցին թէ յաճախորդներուն ամէնն ալ չատ հաղ չէին ըներ քուներնուն մէջ անհանգիստ ըլլալը։

Մէկ քանին աչքերնին կէս մը կը բանային և ջղեր նշմարելով, մեքենաբար ձեռքերնին կ'երկնցնէին...

—Զըլլայ որ ստակ տաք, հրամայեց ոստիկանը. եթէ կ'ուզէք, հիմա հայր Ֆրատէնէն թուղթեր կը գնէք և կուտաք ատոնց. բայց եթէ դրամ տաք... կ'երթան կը խմեն..

Արդէն խնդրարկուներն ալ չատ չէին պնդեր։ Ֆրատէնի յաճախորդները չեն մուրար... և նոյն իսկ կարելի է ըսել թէ ձեռքերնին միայն հարուստ եկեւորին բարի գալուստ մաղթելու համար կ'երկնցնեն։

—Կարծես, կ'ըսէր նախկին քննիչը, տուողին հաճոյք պատճառելու, քաղաքավարութեան համար միայն կ'ընդունին ողորմութիւնը... Շա՛տ եկեր եմ հոս... Օր մը մինակ, երբ բարձր դասու տիկին մը կ'առաջնորդէի հոս բարեկամներու հետ, և որ բոլոր իր գոհարեղէնները դրած էր, ծերուկ մը, ազատ մօրուքով և խոռոչացած դէմքով, որուն վրայ աչքերը կարծես մարեր էին, ոնգային ձայնով մը ըսաւ անոր.

—Օ՛հ, աղուոր տիկին, չիտակը չէր արժեր ձեր բոլոր թիթեղեղէնները դնել, գալ հոս մեր նեխութիւնը դիտելու համար։

Պ. Ֆրատէն այցելուները նշմարելով, սիրալիր կերպով մը մօտեցաւ անոնց։

Լբրիչի խորհրդին համաձայն, Տէրվալ երեսունի չափ թուղթ գնեց։

Վարպետը, որ չատ լաւ կը ճանչնար նախկին քննիչը, ինքզինքը անմիջապէս անոր տրամադրութեան տակ դրաւ, պատցնելու համար իր օթէլը։

Վեր ելան վերի յարկերը տանող սանդուղներէն։

Այդ ժամուն, տունը քնացողներով լեփ լեցուն էր։ Ամէն տեղ կային ատոնցմէ... այնչափ որ անկարելի էր վեր ելլել առանց մէկ ատիճանին վրայ մէկու մը վրայէ չանցնելու, որովհետև բառունքներն դոցած խորդացողները բնաւ անհանգիստ չէին ըլլար այցելուներու վեր ելած ատեն։

Սենեակներուն մէջ, ցնցոտիագդեստ, գաղիր վրայ գլուխով ամբողջ բաղմութիւն մը կը վխտար... պառկած, կծկուած կամ նստած։

Օթէլին պետը զիրենք դեսդեմոնային երկու յարկէն ալ վար իջեցուց, ամէն տեղ լեփ լեցուն էին չուառներով։

Այս դժոխքին մէջէն, զոր այլուր անուշտ չէր երազուած անգամ, մարդուն դէմքին տաք ու նեխած օդ մը կը փչէր։

Բօպէր կը քալէր իբր թէ սարսափելի, անգութ մղձաւանջի մը մէջ ըլլար... մարելիք կը զգար։

Մեքենաբար, Ֆրատէնէն գնած թուղթերը կը դնէր քնացողներու իրեն երկնցուցած ձեռքերուն մէջ։ Գոնէ ատոնք, արթնցած ատեններն, յաջորդ գիշերն ալ պատսպարան մը ունենալու ապահովութիւնը ունենային պիտի։

Կատաղի աշխատութիւն, որուն

րութեան համար, շարժառիթներ որոնք այլոց վրայ բնաւին անազդեցիկ պիտի մնան։ Դիտումը կ'արհամարհէ պուէտին գափնիները և բանաստեղծը նը-սեմ չ'անգոսներ գիտունին հետազօտութիւնները։ Այն կինը, որուն մէկ շարժումը կը բաւէ այսինչ անհատին հանգիստը վրդովելու, ոչ մէկ տպաւորութիւն կ'ընէ ուրիշի մը վրայ։

Ուրեմն, նկարագիրէն, այսինքն անհատականութենէն՝ ինչպէս որ միջավայրը, դաստիարակութիւնը, խառնուածքն ու ժառանգականութիւնը, մանաւանդ կազմուած են՝ կախումն մը վարմունքը շարժառիթներու ազդեցութեան տակ, այսինքն մեր կամքը։ Բանականութիւնը, շատ սահմանափակ դեր մը ունի մեր վրայ, ինչպէս որ ցուցցի զբաղումներն ուսումնասիրած ատենս. ըստ որում անհատն ըլլայ կորովի կամ տկար, տպաւորելի կամ պաղարիւն, բարի կամ չար, հաւասար իմացականութեամբ, հաւասար շարժառիթներու առջեւ, վարքը բոլորովին ուրիշ պիտի ըլլայ։

Այս պատճառաւ, աւելի նկարագրին քան իմացականութեան վրայ ներգործելու է երբ խնդիրը անհատի մը նկարագրին վրայէ։ «Դժբաղդաբար դաստիարակութիւնը շատ քիչ ոյժ ունի նկարագիրը փոխելու համար»։ Եւ այս վերջինը, ինչպէս ըսի, սերունդներու տեւողութեան մէջ շարունակուած ժառանգական բարդութեանց արդիւնքը, յաճախ դարձեալ սերունդներու վրայ ներգործելով կրնան իսորապէս փոխել ստացեալ տարաձգութիւնները։ Աշխարհ եկող անհատը արդէն իր ետին ունի իր նախահարց շարքէն չինուած երկայն անցեալ մը և այս անցեալն է որ զինքը կ'ընէ ինչ որ է՝ բարի կամ չար, առաքինի կամ մոլի, առողջ կամ հիւանդ։ Առանց իմաստութեան չէ որ Մայրագոյն Արարչէն ինչ ինչ ժողովուրդներ ծնողը կը պատմեն իրենց որդւոց յանցանացն համար և թէ Աստուածաշունչին մէջ կը տեսնենք որ Հրէից Աստուածը զինքն անարգող մեղապարտներուն ամէնէն հեռաւոր ճեռը կ'անիծէ։»

Ընթերցողն անշուշտ անձամբ վերահասու եղաւ այն տարաբերութիւններուն որոնց մասնուած կ'երեւին վերեւի վկայութիւնն կոչուած խորհողները և այն վերապահութեանց զոր անհրաժեշտ կը նկատեն ունենալ դաստիարակութեան ազդեցութենը մասին։

Ֆուլէէի, Բոլնանի, Բէրան, Բերէի, Լիէպոի, Էմիլ Լէվիի, Պէրնէմի և մանաւանդ Բէնոի կը մնար այդ տարաբերութիւնն վերջ տալ, դաստիարակութեան, մանաւանդ ինքնադաստիարակութեան ոյժն ու դերը պայծառ կերպով երեւան բերելով դաստիարակութեան դէմ վերապահութիւնն իր ամենապարզ, ամենադոյզն ձեւին վերածել. նկարագիրը յեղական է, այլ գիտնալու է զայն փոխել. ոչ միայն վարժապետ մը կրնայ կռել ու դարբնել իր աշակերտը, այլ ամէն ոք կրնայ վարժութեամբ, կամ ինչ ինչ օրէնքներու գիտութեամբ ձեռնարկել իր իսկ կամաց, նկարագրին դաստիարակութեան։ Դիտակից, կամաւոր ճիգերու այս ջերմ քարոզիչները, զորս անտեղի չպիտի ըլլար անուանել կամայականներ, կամապաշտներ (Volontaires), Էնկլիս-ինկլիսներու դաստիարակութեան ազդեցութենէն սահմանած դարաւոր ժամանակը կ'ամփոփուն մարդկային կենաց տեւողութեան տարիներուն մէջ։ Ժամանակը, անոնց համար, կարծուածէն, յուսացուածէն անհամեմատ աւելի թանկագին և աւելի հզօր օժանդակ մ'է կրթութեան։ Եւ արդարեւ եթէ կամայականներու վարդապետութեան մէջ ալ քննադատութեան տեղի տուող կէտեր կան, — և ո՞ր վարդապետութիւն զերծ է սխալէ — կարելի չէ նաեւ ուրանալ այն ոյժն ու վստահութիւնը զոր կը ներշնչէ ան. և առանց մանրագնին քննադատութեան, թերեւս սիրելի ըլլայ զայն ընդունիլ առանց շատ սխալելու և առանց բան մը կորնչցնելու կամ, աւելի ճիշդ, պարկեշտ անձնավստահութիւն մը շահելով, բան մը որուն ամենէն շատ պէտք ունի քսաներորդ դարու քաղաքակիրթ մարդկութիւնը։

ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Մուրէէթ

ԲԱՐԻՋ ՊՕՐՍԱԸ

BOURSE DE PARIS

ՊՈՒ ԿԻՃԷՐԻ

17 Մարտ 1902

Ֆրանսիոյ էհամը (3% Français)		10055
Ռիմի	(Tab. Turcs)	323 —
Գոնսոլիտ.	(R. Turque D.)	26 70
Շըմէնտրֆէր	(Lots Turcs)	116 25
Գանգ. Օթթ.	(Banque Ott.)	564 —
Թրանսվալ	(Transvaal)	134 50

ՄԻԻՍԹԱՆԹԸԳԸՆ ԷՍԲԱՐԸ

ՂԱԷԷԹ ԻՍԹԻՖԱՏԷԼԻ ՐՕՄԱՆ

Ինսանը մահասինը ախլեազա մէյ ու մուհապպէթէ վէ մէսավիի ամալտան նէֆրէթէ սէվգ իտէն ասարըն էն կիւզիտէլերինտէն պուլունան

ՄԻԻՍԹԱՆԹԸԳԸՆ ԷՍԲԱՐԸ

նամ մէյհուր բօմանը եարընտան իթիպարէն թէֆրիգա սուրէթինտէ կազէթամըզա ալրճ իտէճէնիզ. չիւնքի

ՊԻՐ ՍԷՐՍԷՐԻ

*բօմանը պու կիւն իրթամ պուլմուշ տըր։ Էրպապընճա մալիմ օլտուզը իւզրէ, թէպթրօ տրամլարը թէմաշասընտան վէ եախուտ բօման օգուտլանտան մագասա՝ սըրֆ պիր էյլէնճէյէն վէ եախուտ վագթ կէչիրմէքճէն իպարէթ օլմաեուպ, ինսանլարըն թասվիր իտիլէն անվալը բուհիյեէ վէ ախլէագրյեէսինին տէրէճաթ վէ սաֆֆահաթը ուլվիյէէ վէ տէրէքեանը սիւլթիյէէսինի նազարը իպրէթատէն իմրար իլէ, մտալիեէ մէյ ու բաղկէթ վէ մէֆաստ ու մէնահիտէն նէֆրէթ վէ միւպաատէթ գաղիյեսի օլտուղունտան վէ «Միւսթանթըգըն էսբարը» բօմանը տախի էրպապը իսթիֆասէ իշուն, թէէմինը մագասատա թէմամբյա խատիմ օլարագ, հէյլթը մէճմուսը՝ պիր գարիհի վասիա վէ պիր զէքեան ֆէվգէլատէ էսէրի պուլունտուղունտան, մուհթէրէմ էհալիեէ մէզբիւր բօմանը օգուտլարընը թասվիյէէ իտէրիգ։

ԻԱՐԻՁԻՅԵԷ

ՖՐԱՆՍԱ Վէ ԻՆԿԻԼԹԷՐԱ. — «Էքլեր» կազէթասընը սիեասի մուհարրիր Մ. Հիւմպէր՝ քէնտի իմզասը ալթընտա օլարագ, նէյր էյլէտիեի պիր մէգալէտէ, Ինկիլթէրա-Ճաբոնիա իթթիֆագընըն Ֆրանսա մնանֆիրնէ իրաս իտէպիլէճէկի թէէսրիաթը թէտագըզ իթմիշ տիր։

—Մուսամիէյի՝ մէզբիւր իթթիֆագընն Ագսահ Շարգ անվալընը պիւսպիթիւն սէեիշտիրմիշ վէ հէր հալտէ Ֆրանսանընն զարարընա օլարագ, եէնի պիր հալ վիճուտէ կէթիրմիշ օլտուղունը պէեան էյլէտիքտէն սօնրա, «Ինկիլթէրա՝ չիմտի մախլեէթինտէ էօյլէ պիր օրտուեա մալիք պուլունուեօր քի, պու օրտու իլէ հէր նէ զէման վէ հէր նէրէյէտ օլուրսա օլսուն, մուհարէպէ իթմէնէ մուգթէտիր օլանագ տըր։ Պու սուրէթէլ, Ինկիլթէրա եարընը Բուսիսաեը տէեիլ, Ֆրանսաեը տախի թէհսիտ իտիեօր» տէեօր։

Մ. Հիւմպէրին ֆիքրինճէ, մուհարէպէ զէմանընտա, Թոնքին գըթասընա պիր թէճավիզ վուգու պուլանագ օլորսա, պու թէճավիզէ Ճաբոնիա օրտուսը իլէ պէրապէր Սիեամ ասքէրի վէ Սիեամտա սիլահը չէթէլէր տախի իշթիրաք իտէճէք տիր. չունչի, Ինկիլիզլիզերին Սիեամտա պէտեիւք պիր նիւֆուզլարը վար տըր։

Պինճէն ալէյհ, էնանի հարպտա, Ֆրանսա՝ քէնտի միսթէմլէքեաթընը լաեզը վէճը իլէ մուհաֆազա վէ հիմաեէ իտէմէեէճէք տիր։

Մ. Հիւմպէր՝ միւլահազաթընընն նէթիճէսի օլմագ իւզրէ, Ֆրանսա միւսթէմլէքեաթընընն քէնտի քէնտիլէրինի մուհաֆազատան ամիզ պիր հալտէ, Ճաբոնիա օրտուսունընն թէճավիւզաթընա մարուզ գալաճագլար տըր։ Էլ հասրը, միւսթէմլէքեաթտան հէր պիրինին քէնտի օրտուսը, քէնտի սիլահլարը վէ միւհիմմաթը, քէնտի իսթիհքամաթը պուլունմազա, պահրի պիր տէվլէթ իլէ մուհարէպէ զուհուրունտա պունլարը մուհաֆազա իթմէք՝ Ֆրանսա իշուն զայրը գաալիլ օլուր տէեօր։

ԱԼՄԱՆԻԱ Վէ ԱՄԷՐԻԿԱ,—Բրէնս Հանրինին Ամէրիգատան հարէքէթ իթմէսի իւզէրինէ, իմբէրաթօր Վիլհէլմ իլէ Մ. Բուզվէլթ արասընտա սիիսէքի թէլէկրաֆնամէէրչէքիմիշ տիր։

Բէյ. հազրէթլէրի,

Բրէնս Հանրինին Ամէրիգանըն միւսաֆիրբէրվէր սէվահիլինի թէրք իթտիեի շու տագըգտատա, հէր սընֆ Ամէրիգա էհալիսի թարաֆընտան միշարիւէյէ գարշու բարլագ պիր սուրէթտէ կէօսթէրիլէն միւսաֆիրբէրվէրլիք վէ սամիմիյէթտէն տօլայը, կէրէք պէնիմ վէ կէրէք պիեթիւն Ավման միլէթիւնին նէ տէրէճէ տէրին պիր սուրէթտէ միթէչէքիր սլաուզումուզը սիվէ պէեան իսթէեի սէվիմլի պիր վաղիֆէ ատտ իտէրիմ. Ուղաթմըշ օլտուղումմամիմի մուհապպէթ էլինի մէրտանէ վէ տօսթանէ պիր սուրէթտէ թուտունը. Ճէնապը Հագգ պու իլի պէօհեիք միլէթի արասընտա էսաս թուտմուշ օլան միունասէպաթն սուլէրէրանէ վէ խայրխահանէ օլմասընը թագտիր էյլէսուն։ Խալիսանէ թէմէնիսիսաթմընը միս Ալիս Բուզվէլթէ թէպլիղինի ըէճա իտէրմ։

ԻՄԲԷՐԱԹՕՐ ՎԻԼՀԷԼՄ

Բէյ Բուզվէլթին ճէվապը.

«Բրէնս Հանրինին մէմլէքէթիմիզի զիեարէթ իթմէսի՝ հէր իլի գավմ արասընտա էսաս թուտմուշ օլան տօսթանէ հրսսիյեաթընը տէրէճէսինի կէօսթէրմէկ մէտար օլմուշ տըր։ Մէզբիւր զիեարէթ՝ հէր նօգթան նազարտան խարիգիլատէ մէսուտ պիր վագաա տըր։ Միշարիւէյին թագտիր վէ սրթանիլէ չաեան օլան թավր ու հարաքէթլէրինտէն, վէ հէր քէսին էն սամիմի վէ հազրգի մուհապպէթ վէ հիւրմէթինի քէնտիսինէ ճէպ իլլէմիշ օլմասընտան տօլայը, սիզ թէպրիքեաթը պէեան իլլէմէէ միւսատէ պուեուրաճաղընընը իւմտա էյլերիմ։ Պիզ՝ միշարիւէյի՝ քէնտի զաթընա հիրմէթէն, վէ զաթը հաշմէթէնտիլերի իլէ Ալմանիա տէվլէթինին մէպուսը պուլունտուղը իշուն, տանա սամիմի պիր սուրէթտէ գարշուլատըգ. իշարաթընընտան վէ տօսթանէ հարէքէթինիզտէն տօլայը, Ամէրիգալլար նամընա թէչէքքիր էյլերիմ։»

«ՐՈՒԶՎԷԼԹ»

ԶԱՐԸՆ ՍԷԵԱՀԱՔԸ. — Բէչթատա նէյշ օլունան նիմ բէսմի կազէթալարընտան պիրի՝ պու սէեահաթ հագգընտա աթիտէքի մալիւմաթը նէյր էտեեօր։ «Ֆրանսուա Ժօզէֆ հազրէթլէրինին Բէթէրսպուրկա վուգու պուլան զիեարէթինին Զար հազրէթլէրի թարաֆընտան իատէսի՝ 5 սէնտէն պուրու գարաալաշարբբլմըշ օլուպ, պունուն չիմտիեէ գատար իմրասընա, մանգա իմբէրաթօրճա էլիզապէթին վէճաթընտան տօլայը, Ամսթրա Մաճարիսթան իմբէրաթօրլըգ խանէտասընընն մաթէմիշլէն պուլունմասը կիպի պիր թագմ սէպեպլէր մասի օլմուշ իտի։ Արչիտուք Ֆրանսուա Ֆէրտինանտ հազրէթլէրինին՝—Զար հազրէթլէրի թարաֆընտան քէնտիսինէ թէվճիհ օլուեան Բուսիա ֆախրի ժէնէրալըզը իւնվանընտան տօլայը թէչէքքիր իթմէք մագսատը իլէ,—ախիրէն Բէթէրսպուրկա կիթմէսինտէն իսթիֆատ իտէրէք, Իմբէրաթօր Ֆրանսուա Ժօզէֆ հազրէթլէրի՝ Զար հազրէթլէրիթի բէսմի սուրէթտէ մէմլէքէթինէ տավէթ էյլէմիշ տիր։ Իշթէ բրէնս Կալիֆէնին Բէչթաեա կէօնտէրիլսէսի՝ պունուն իւզէրինէ վուգու պուլմուշ տըր։ Զար հազրէթլէրինին իատէի զիեարէթի հանկի չէհրտէ վուգու պուլանագը հէնուզ մալիմ տէեիլ իսէ տէ, միւշարիւէյին հէմ Վիէննաեը՝ հէմ տէ Բէչթաեը զիեարէթ իյլեեէճէի զանն իտիլմէքտէ տիր։ Հաթթա միշարիւէյի հազրէթլէրինին Վիէննաեա հիշ օղրամաեուպ, տօղրուտան տօղրուեա Բէչթաեա կէչէճէկինի, վէ պինաէն ալէյհ գապուլ չէնլիքլէրինին պուրատա իճրա օլունանագընը տա ըիվայեէթ իտէնլէր վար տըր։ Ավսթրիա Մաճարիսթան վէ Բուսիա իմբէրաթօրլարը հազարաթընը պունտան 6 սէնէ էվվէլքի միւլագաթլարը՝ սուլէրն տէվամընա պէօհեիք պիր տէլիլ թէչքիլ իթմիշ օլտուղու կիպի, պու քէրրէ վուգու պուլանագ միւլագաթընտա, պու նօգթաի նազարտան բէք պէօհեիք վէ կիւզէլ թէէսսիրլէրի կէօրիւլէճէճի չիւպհէսիզ տիր։»

ՍԻՊԷՐԻԱՏԱ ԳԱՀԹ.— Սիպէրիա զըթասընտա վէ Բուսիանընն տիկէր պազը էեալէթլէրինտէ հիւքմ սիւրմէքտէ օլան գահթ սէպպէրիլէ կէչէն բուսի փետրվարըն 15ինէ գատար հիւքիւմէթ թարաֆընտան իթթիհազ գըլընան թէտպիրլէր՝ պու քէրրէ Բուսիա ըէսմի կազէթասը վասրթասը իլէ նէյր օլուսմուշ տըր։

Պու մալիւմաթտան անլաշըլըզընա կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի՝ 23 միլեօն բուտ էրզագ վէ հուպուպաթ սաթուն ալմասը իշուն մալիյեէ նէգարէթինին էմրի ալթընա 15.5 միլիօն վէ 6,5 միլիօն բուտ էրզագ վէ հուպուպաթ պէտէլի օլարագ տախի, վալիլէրին էմրի ալթընա 6,641,475 բուպլա գօմուշ օլտուղու կիպի, սաթուն ալընաճագ էրզագ վէ հուպուպաթընը նագիկեաթ մէսաբիֆինէ տախի պաշգանա 1,657,958 բուպլա թախսիս էյլէմիշտիր։

Պուլնարտան պաշգա սուրթաճ օլանլարընը մախշէթինէ մէտար ալմագ իւզրէ, ֆապրիգալար աշըլմասընընա տա 746,657 բուպլա թախսիս գըլընմըշ տըր։

Գահթընն հիւքմ սիւրտիւեի էեալէթլէր էհալիսինէ բարա իգրազ իտէն զըրաաթ վէ էմնիյէթ սանտըգլարը իլէ, պու կիպի տիկէր միէսսէսաթընն էմրի ալթընա տա քէնտի մէվճուտլարընտան պաշգա 1,109,716 բուպլա գօնուլտուղը կիպի, մէզբիւր էեալէթլէրտէ իաւէ թէվզիաթը վէ մուրթաճ օլանլարա տիկէր սուրէթլէ մուավէնէթ իլէ միւքէլէթի սէվմուրլարընն ազգասարընը արթըրմագ իշուն տախի 68914 բուպլա վէրիլէճէք տիր։ Պունունլա պէրապէր մէզբիւր էեալէթլէրտէն տիկէր մախալէ նագլը մէքան իթմէք իսթէկէնլէրէն եօլ մէսարիֆի իշուն տա 176,988 բուպլա թախսիս իտիլմիշ տիր։ Պու սուրէթլէ 16սը գաղթա տիւշար, վէ ծր տէ քեաֆի մզգտարտա մահաուլ ալընմամասընտան տօլայը, միւզանէգատա կէրիթթար օլան 19 էեալէթ իշուն ճէվան 20,961,698 բուպլա սարֆ իտիլէճէք տիր։

Հիւքիւմէթ՝ կէչէճէք սէնէնին մահաուլունը թէէսին իշուն, մէզբիւր էեալէթլէր էհալիսիսէ 16½ միլիոն բուտ թօխուտլըգ վէրէճէք տիր։

Օրէնպուրկ, Թօրիա, Եէնիսէ էեալէթլէրի իլէ Սէմլրալա Թէնոճի վէ Ֆօն վասիլէրինին մուհթաճ օլտուգլարը էրզագ վէ հուպուպաթ չիմտիտէն թէտարիգ իտիմիշ տիր։

ԱԼՄԱՆԻԱ Վէ ԷՖՀԷԼԻ.— Իսթրնաֆ մահքէմէսինին գարարը իլէ, պատէմա Բրուսիա թէպասընտան օլան վէ տաբա Բրուսիատա իգամէթ իտէն Լէհլէրին էվվալարը՝ Բրուսիա մէքթէպլէրինտէ թահսիլ իթմէսէ սէճայուր տըրլար։ Էվվալարընը թահսիլ իշուն էճնէպի մէմլէքէթլէրինէ կէօնտէրէն Լէհլէր՝ ճէվապտա տուշար օլաճագլար տըր։

ՋԱՐ Վէ Մ. ԼՈՒՊԷ.— Պրէսթ լիմանը պահրիյէ գօմանտասը ամիրալ Բուսթան՝ Բուսիատա կիսէճէք օլան Մ. Լուպէեէ բէճագաթ իտէճէք տօնանմա ֆէրզասընա գօմանտա իտէճէք տիր։

ՔԱՆԱՏԱ Վէ ՄԱՐՔՈՆԻ.— Թէլսիզ թէլէկրաֆ մուճիտի Մ. Մարքոնի՝ Քանատա հիւքիւմէթի իլէ պիր մուգավէլէճնամէ ագտ իտուպ, Եէնի Սգոտիատա թէլսիզ պիր թէլէկրաֆ սթանսիոնը թէէսիս իթմէք իւզրէ 80,000 տօլարլըգ պիր զրէսիեէ նախլ օլուեօր։ Պու սթանսիոնան Բէքթավիլ իլէ մուխապէրէ իտիլէճէք տիր։

ՁԻՆ Վէ ԲՈՒՍԻԱ. — «Բուսքի էնվալիտ» կազէթասընընն պէեանընա կէօրէ, ժէնէրալ Ալիքսիէֆէն ուսում էրքեանը հարպ հէյէթինէ վարիա օլան պիր թէլէկրաֆնամէէեէ նազարէն, մարթն Ցինտէ եէնիտէն Բուսլար իլէ Թօնկուզլար արասընտա պիր միւսատէմէ վուգուպուլմուշ, վէ Թօնկուզլարտան պիր բէես իլէ 200 քիլի թէլէֆ օլմուշ տըր։ Բուսլար՝ Թօնկուզլարտան 3 թագ իլէ պիր չօգ թիւֆէնկ զապթ իթմիշլէր տիր։

ՍԱԳՍՕՆԻԱ Վէ ԱՎՍԹՐԻԱ. — Տրէսթատէն իշար օլունտուղունա կէօրէ, Սագսօնիա զրալը՝ կէլէհէք սեպտեմբերտէ Վիէննաեա կէլուպ, Ֆրանսուա Ժօզէֆ հազրէթլէրինի զիեարէթ իտէճէք տիր։

ՖՐԱՆՍԱ. Թիճարէթի. — Ֆրանսա ատան մէճլիսի՝ թիճճար կէմիլերինէ իքրամիյէ վերիլմէսինէ տաիր օլան լաեիհաեը գապուլ իթմիշ տիր։

ԹԷՎՃԻՀԱԹ

ՁԷյպը Հիւմաեունը Միւլուքեանէ քեաթիպլէրինտէն իզգ. Ֆուատա պէյէ թէրֆիան սանիյէ սընֆը սանիսի.

Եօզկատ էշրաֆընպան իզգ. Օսման Նազըմ պէյէ միւշանէա օլան խրտէմաթը հասէնէսինէ մէպնի, թէրֆիան սանիյէ սընֆը սանիսի բրիմպէյերի թվճիրն պուլրուլմուշ տըր։

ՆԸՇԱՆ

Զաթը Շեվքէթսիմաթը հազրէթը Բաթիշահինին ֆէրրաշէթը չէրիֆէլերի վէքիլի սէմահէթլու Իպրահիմ Էսատ էֆ. հազրէթլերինէ պիրինճի բրիմպէտէն Օսմանի.

Ավսթրիա ասքէրգատէկեանընտան բրէնս Կոտֆրուա Հոհէնլոհէ Լանքենպուրկ ճէնապարընա պիրինճի բրիմպէտէն Մէճիտի Նըշանը զիհանլարը իհսան պույրուլմուշ տըր։

* * *

Ճէյպը Հիւմաեունը Միւլուքեանէ քեաթիպը սանիսի սէատ. Էտիպ պէյ էֆ. հազրէթլերինէ ալթուն Լիեագաթ միտալեասը իհսան պույրուլմուշ տըր։

ՏԱԼՍԻԼԻՅԵԷ

ՔԷՐԱՍԹԷ ԹԻՃԱՐԷԹԻ.— Եիւզտէ 12 ըէսմը կիւմրիւեէ թապլ օլան օրման մամուլաթ վէ ժանուլաթը տա, մամուլաթը սախիլիյեէ բէսմէ կիւմրիւեէնին լաղվընա տաբը օլան միւսասաէի Սէնրյեէի հազրէթը Բաթիշահիտէն տօլաեը, եալընըզ թէէսսրաթը ասքէրիյեէ իանէսր օլան եիւզտէ իրքի իլէ իմրար իտիլէճէկընտաէն, վէ ըէգասէթը էճնէպլյեէտէն պուտտան օսրա մասուն գալաճագ օլան քէրասթէ թրճարէթի՝ սաեէի թէրգագբյեսթվաեէի հազրէթը Բաթիշահիտէ, պունտան պէօյլէ արթաճաղը ճիհէթլէ. պու սէնէնին օրման վարտաթբտա տաբի չաեանը էհէմմիյեէթ պիր թէրգագը պէքլէնի լէհէեիտէն, պու ճրէրբրն նազարը իթիրսատա թաթաուլմասընը, օսա կէօրէ վարիտաթը արթըրըլմասընա զարրէթ իտիլմէսի՝ Սրման, Մատարն վէ Զըրասթ սէզարէթը ճէլրլէսիստէն միւտրրիյեէթ. լէրէ էար ու իշար օլուսմուշ տըր։

ՊԻՐ ԹԷՏՊԻՏԷ ՍՈՒՍՍՈՒ.—Զըրասթ Պանգալարընը թէէսիս վէ թէէլրլընտէն մագասատը ալի՝ չրթթճրլէրի սրբրապանճրլարը զաարընտան գուրթարմագ էսասընա ասպիր օլուպ, սաեէր հազրէթը Բաթիշահիտէ, պանգալարընը թէէսարստէն պէրտա պուպատէ չրթթճրլէրճէ կէօրիլէն ֆարտէլեր մալրսա իսէ տէ, պաչն՝ թէլէթ օլան պիր էօգբուզին իշրրրաբը վէ սօգսան թէսամրուլը իշրրրաբը վէ սօգսան թէսամրուլը իշուն, բրապ բատէ-ՅՍՍ զրուշը թէեաարրքբ զըմբը. տա չրթթճրլէր՝ պանգալարարբաաաբ իթարքէն, աշքեամը նըզասրյեէեէ թէվթիգան, արազրսրի թէրրն էյլէ. մէսի լաչը կէլուպ, հալպուքբ պաեն. տա քիւլթթէ վէ զանէթթ պուլունտուզունտան, չրթթճրլէրճէ միւրապանճրլարա միւրաճաաթա լիւզում գալմամագ վէ քէնտիլէրինին զարարտան վիգաեէլէրի էմրինտէքի մաթլուպը Ալի թէմամբյա հուսուլբէպիր օլմագ իւզրէ, չրթթճրլէրին պանգլարտան իսթիգրազ իտէճէքլէրի մէպալիրը քիլլիյեէ հագգընտա արազի թէէրինիյլէ թէէսինաթ վէրմէք ուսուլ վէ մուամէլաթը՝ քէմաքեան պագը գալմագ իւզրէ, պու կիպի պիր էօքիւզ վէ եա նօգսան թթամ իշթիրա վէ իքմալը իշուն, իսթիգրազա մէճպուր օլան էհալիեէ, պանգալարընն իթթիպար իւզէրինէ ագճէ իգրազ իթմէլէրինին ուսուլ իթթիխաղը՝ հէմ պանգալարընը վէ հէմ տէ էնը զըրաաթընն թէէսինը մէնաթիրինէ խըտամէթ իտէճէնի պէեանընյա, օլվէճէվէ մուամէլէեէ միւսատէ պույրուլմասը լիւզում՝ էրզրում վիլաեէթը ալիյեէսինտէն Թիճարէթի վէ Նաֆիա նէզարէթը ճէլիլէսինէ իզպար պույրուլմուշ տըր։

ՄԱՀԲԻՄԷՅԻ ԹԷՄԵԻԶ ՎԷ ԻՍԹԻՆԱՖ ԽԱՐՃԱՐԸ.—Մուգավէէթի մուհարրիրլիքլերի հասրլաթը վէ իրրա մէէմուրլարը մարիֆէթիյլէ թասխիլ իտիլէրէք իրատ գայտ օլունան վէ մէվատտը ճէզալիյեէեէ միւթալիգ օլուպ, վարիտաթը տէվլէթտէն պուլունան մէպալիղ՝ սուրէթը էշսիյեէտ բօսթալարա նագլ իտիլէպիլիր իսէ տէ, սըրֆ ուժուրը հուգուգիյեէէն թէվէլլիա իտուպ, մահքէմէ ըէիսլէրի մարիֆէթիյլէ բօսթալարա նագլ օլուեան մէպալիղ վէ իսթինաֆ վէ թէմելիզ խարճլարը, վէ մէհաքիմը չէրիյեէ վէսաթէթիյլէ մագամը Մէչիխէթ կէօնտէրիլէն գայտիեէլէր վէ իլմի, միլքի վէ ասքէրի թէգաիւա սանտըգլարընա մահսուս սիտաթ վէ Բուսուս վէ Պէրաթ վէ չէհատէթնամէ խարճլարբյա չէրիյեէ գայտ խարճլարը վէ էմսալը միւրասէլաթը՝ նագլիյեաթը չահսիյեէէն օլուուգլարը իշուն, բօսթախանէլէրէ թէսիմլէրինտէ պունլարտան նըզամէն իճապ իտէն իւճրթթլէրին միւսթէտիլլերի թարաֆլարընտան սագտէ իսթիֆա օլունմասը լազըմ կէլէճէկը՝ բօսթա վէ թէլէկրաֆ նէզարէթը ալիյեէսինտէն թասամիմէն պաչ մուտուրլերէ թէպլիղ իտիլմիշ տիր։

ԱԼԻՈՒՆ էմանէթին գօվան իշինտէ կէօնտէրիլմէսի՝ միւքերրէրէն վագը օլան թէպլիղաթ իգթիղասընտան իքքէն, էքսէրիյա պէզ վէ եա մէշինի պէնտ իտիլէրէք, գաբսիլ տախի վագ օլունմագսըզընն կէօնտէրիլտիեի էսպապընն հէման թաճգըգ վէ իլավէի մութալաթթ իլէ ածիլէն իշար իտիլմէսի՝ բօսթա վէ թէլէկրաֆ նէզարէթինտէն մէէմուրինը սահէսինէ իշար օլունմուշ տըր։

ՆԱԻՊԼԷՐԻՆ մահքէմէի չէրիյեէ մէօրը բէսմիսիյլէ թէվտի իտէճէքլէրի մէքթուպլարընը իւճրէթսիզ գապուլի՝ բօսթա վէ թէլէկրաֆ նէզարէթինտէն իճապ իտէնլէրէ իշար գրընմըշ տըր։

—Ատլիյեէ վէ միլքիյեէ մուֆեթթիշլէրինին իսուսուսաթը չահսիյեէլէրինէ սահ թէլէկրաֆնամէլէրին իւճրէթսիզ գապուլ օլունմամասը՝ նէզարէթը միւշարիլէյհատան պիլճիմէլ թէլէկրաֆ պաշ միւտիրլերինէ թամմմն եազրլմըշ տըր։

ՊԻՐ՝ տէֆատատ 30 քիլօկրամա գատար թէվտի իտիլէճէք գրյմթլի բօսթա բաքթիլերինին պէհերի օսար քիլօմլուգ 3 բաքթի օլարագ գապուլը վէ իւճրէթլերինին օսա կէօրէ այընմասը՝ լազըմ կէլէնլերէ եազըլմըշ տըր։

ԷՐԶՐՈՒՄ վիլաեէթինէ օրման վէ մէսաիսա վէ զրասթ նէզարէթինտէն պաղը չրթթ ալմագը իլէ աթ ճրնսինին ըսլաՀը իշուն, այկըր իսթէնիլմիշ տիր։

ՍԻՎԱՍ վալիր ճէտրտի Ի՝էշատ պէյ էֆ. հազրէթլերի՝ տիւնքի կիւն մահէլը մէէմուրիյեէթլերինէ հարէքէթ իթմիշլեր տիր։

ԵՈՒՆԱՆ սէֆիրի բրէնս Մալրօգօրտաթս ճէնապարընը միւտաէթը զայտուպէթլերինտէ մասալահաթկիւզարլըգ վազրիեէսինի իթթ իսթմիշ օլան Սունան հիւքիւմէթիրին Պէրլիս սէֆիրի Մ. Բանկանէ ճէնապարը՝ Պէրլինէ ազիմէթ իսթէք իւզրէ, եվվէլքի կիւն Իպտրատա չէհրմրզէ կէլմիշ տիր։

ԷՃՆԷՊԻ ՍԷՅՍԱՀԱՔԱՐ.—Ամէրիգա ազրիեասընտան Մ. Մրրընին միէսարրբի պուլունտուղը «Սրլգիս» եաթը՝ տէրուսրնտէ Մ. Մրմրրինին ազրպասընտան 30 գատար զաթ վէ ասրլէսր էֆրատը պուլունտուղը հալտէ, պու այրն սօսուսնս տօղրու Ադ տէնիզի զիեարէթ իտէճէք ի՝իշ։ Մէզբիւր եաթա բաքիպ օլան զէվարը քեաֆֆէսը՝ ֆօտօգրաֆօրլըգ սանասթընա մէրագը օլտուգլարընտան, քիւրբէի արլէս մրմրթէրի մէվգէի միհրմմէսիսսրս ֆօտօգրաֆլարընը ալմագ իւզրէ։ Սվէրը ալէյ օլճամուլուղունա չըգմըշլեր տար։ Մուսարլէյրում՝ էվվէլա Սբանիա սէվարլրնը վէ տախրլինի վէ պատէռու իթալիաեը, Եունանիսթանը վէ Մէմմլիքը Ճանանէի զիեարէթ իտէճէքլեր տիր։

ԻՆԹԻՀԱՐ.— Թարապիտատ Եուսնանը Եերասրմ՝ չիթթէ թիւֆենկ իլէ եվվէլքի կիւն իսթիրնտ իթմշ տիր։ Սէպպի թարգը օլունագատա տա։

ՄԷԹՐՈՒՄԻՒ չօճուգլարը եվվէլա Ծար իւլ Ածէզեէ թէսլիմի վէ ալէլ ուսուլ Տաբիրլեեէ նէզարէթը ճէլիլէսինէ տէ իշարը իլէ, սրճրլը նիֆուտա գայտը՝ վէ թէվգէրէր Սօմանիյեէլերի իսթէնիլմէք իւզրէ, թանզիմ օլունանագ զապթ վարագալարընը ճանիպը էմանէթէ կէօտարիլմէսի՝ վէ վագը օլանագ թանէզգաթթը տէլալէյթրնէ կէօրէ պունլարը հանկը ճէմաաթա մէնսուպ օլուուգլարը անալշըլըգտան սօսրա, իսթագ վէ իաչէ իսթիսէք իշուն, կէրրէք օ ճէմաաթ խասթախասէլէրինտէն վէ կէրէք էֆիատտանտան թաչէպ վուգուրտան սէնէտ ախազրլը չօճուգուն թէսլիմի վէ պէլէտիրեէճէ գայտալարընա իշարէթ վէրիլմէսի սուրէթինին ուսուլ իթթիրնաղը՝ իճապ իտէպլերէ պիլթիրիլմըշ տիր։

ՏԷՅՍԱԼԷԹ.—Իւշ այ Եվվէլ Սբրպհթանա փրրաբ իթմշ օլան Իբէլքին Տօսպ Բիվոլ գաբեէսի էհալիսինէն Սէբանգվէլէսը Իատօվան՝ էլտէն ՀԸգարտըզը նրյէմթը սէատէթի օրատա պուլամասաը դասէպի իլէ պու քէրրէ վալիտէսի վէ զէվճէսի իլէ պէրապէր նատիսէն ավաէթլ, հիւքիւմէթը մանէլիյեէեէ արզը տէքնալէթ իթմշ տիր։

ՏԻԻԵՍԻՆԻ ԱՒՄԱՍՄԻՒՅԵԷ իտարէսի՝ Իզմրիրֆատապա չԸՀՀտարֆէթ չիրքէթինէ թէէսինէ ադչէսի ալարագ ՅՍՍՍ լիրա էօտէմշ տիր։

ԻՀՍԱՆԻ ՇԱՀԱՆԷ.— Մալ թէքէտէ գապրիսթան իթթիլագ իտիլմէք իւզրէ, Ամուլ Բուտրրգասէսի թարաֆընտան սաթատա ալընան արազինին գէյմէթի պուլունան ՀՍՍՍ զրուշ՝ Խապինէի Խասսա թարաֆընտան էօտէնմիշ տիր։

ՊԻԶԶԱԹ միւհագաթը կէզէրէք, ուսուլը ճէտիտէ իւզէրինէ մէքթէպլէր թէէսիսի էսպապընընն իսթիքամը՝ Թարապլուսը Ղարպ մէարիֆի միւտիրլինէ էմր օլունմուշ տըր։

ԻՒՍԿԻԻԴՏԷ արամազ ասաքիրը Շահասէ էրզագընը միւպանէա իտէն գօվսիսիոն՝ իշ այտա սէպէր ապզգաեա նրպպէթլէ, Խազինէի ճէկլիլէհէ Ֆ

ԱԶԳԱՅԻՆ

Կրօն. Ժողովն այսօր նիստ կը գումարէ, Բարեկենդանի արձակուրդը լմընցած ըլլալով վերջապէս։

—Ցաւալի է որ ժամանակէ մը ի վեր Նպաստից Ցանձնաժողովը դադրեցուցած է իր նիստը, անշուշտ նը-պաստներուն դադրելովը՝ պատրաստուած նոր ծրագիրներուն երեսի վրայ մնալուն պատճառաւ։ Կ'ըսուի թէ միայն նոյն յանձնաժողովոյ անդամ Ա-բրիկեան Մէրիան էֆէնտին կը մնայ իր ստանձնած պաշտօնին հաւատարիմ, որ ամէն Դշ. օրեր անխափան և կանոնաւորապէս որոշեալ ժամուն կը յանախէ Պատրիարքարան, դպրոցներու և կրօտեալ վարժարաններու զրկուելիք դասագրեանց մենաշնորհի խնդրով զբաղելու և նոյն յանձնաժողովոյ գործօն և արժանաւոր մէկ անդամակցին միտքն ալ դէպի այդ գործը ամփոփելու համար։

—Գուսդաբուի թաղեցին, ինչպէս նաև Մայր եկեղեցի յաճախող ամէն ազգային տեսած են անշուշտ եկեղեցիին զանգակատան վրայ զետեղուած խոշոր զանգակը ժամացոյց մը զոր 1890 ին վախճանեալ աւագերէց Տ. Սուքիաս քահանայի ձեռամբ նոյն եկեղեցոյ նուիրած է ժամագործ բարեպաշտ Կարապետ աղա Ցակրեան։

Ինչպէս յայտնի է, այս ժամացոյցը գրեթէ տարիէ մը ի վեր անգործածելի կը մնայ, աւրուած ըլլալուն պատճառաւ, որ յառաջ եկած է վրան բաց մնալէն և թռչուններու ազատութեանց՝ այդ ժամացոյցին վրայ դիզուելէն։

Կ'ըսուի թէ մէկ քանի անգամներ դիմում եղած է նոյն եկեղեցոյ թաղ. խորհրդին, 1—200 ղրշ.ով ատոր վրայ ծածկոյթ մը տեղաւորելու, սակայն նոյնը աւելորդ նկատուեր է թաղական խորհրդէն։

Այժմ կը լսենք որ բարեսէր ազգային մը այդ ժամացոյցը հիմնովին նորոգել տալու համար յանձն առեր է պէտք եղած ծախքը հոգալու, որուն համար յատկացէս ժամագործ մը զբաղած է քննելու և ծախքի գումարը տեղեկացնելու համար։

—Վերջերս Ս. Պատրիարքը յատկացէս Ս. Դանիէլի վանուց մենաստանեան գրելով, փափաքեր էր տեղեկութիւններ ստանալ թէ գլխաւորաբար ինչ բերքեր յառաջ կուգան այդ երկրին մէջ, և թէ օգն ու կլիման դեռ ինչ տունկերու կը կարօտին երկրագործութիւնը զարգացնելու և ատով ժողովրդեան աղքատ դասակարգին ապրուստի նոր միջոց մը հայթայթելու համար։

Այս անգամ ընդարձակ տեղեկագիր մը հասած է նոյն վանքէն, որով հաւատարմաբար և մանրամասնօրէն կը պատկերացուի երկրին նիւթական և առեւտրական ամբողջ վիճակը, հողին արգաւանդ պտղաբերութիւնը և դեռ շատ բերքեր բուսաբերելու յարմարութիւն ունենալը. ըստ այմ, շերամաբուծութեան այնքան օգտակար չհանգործութեան այս անգամ սկիզբ մը ընելու համար խնդրած են Պատրիարքարանէ ընտրանօք թթենիի տունկեր և շերամի հունտեր, ինչպէս նաև հոտաբոյր վարդենիի քանի մը թուփեր զրկել Երզնկա, որպէս զի զանոնք վանքին ընդարձակ հողերուն մէջ տեղաւորելով՝ անոր մշակումը ընդհանրացնեն վիճակին մէջ։

—Իզմիրի Ս. Լուսաւորչեան ազգ. հիւանդանոցին հարիւրամեայ յոբելեանին առթիւ հանգանակութիւնները կը շարունակուին։ Այս անգամ ալ երուսաղէմի Ս. Պատրիարքը 200 ֆրանք զրկեր է, նամակով մը մէկտեղ՝ ուղղուած Իզմիրի Ս. Առաջնորդին։ Միւս կողմէ Յորդանանի Ցանձնաժողովը՝ իր տեղեկագրին ամփոփումը թուրքերէն եւ ֆրանսերէն լեզուներով կը պատրաստէ, զոր տպագրութեան յանձնելով մէկ օրինակ պիտի զրկէ, նամակով մէկտեղ, քաղքին օտարազգի ծանօթ անձնաւորութեանց, զանոնք հրաւիրելու համար հանգանակութեան մասնակցելու։

Իզմիրի ազգայիններուն մէջ հանգանակութիւն կատարելու համար ընտրուած է հայ և օտարազգի երեւելիներէ բաղկացած խառն յանձնաժողով մը, որ ընդհանուպ գործի պիտի ձեռնարկէ։ Իզմիրի մէջ հրատարակուող թերթերու ալ մասնակցութիւնը խնդրուած է Ս. Լուսաւորչեան Հիւանդանոցի անցեալ ու ներկայ վիճակներուն և կատարելի յոբելեանին մասին շահեկան յօդուածներու հրատարակութեամբ, յորդորելու համար օտար հասարակութիւնները, որպէս զի իրենց նուիրատուութեամբ մասնակցին յոբելեանի հանդէսին։

—Իզմիրի Աղքատախնամին ի նպաստ փեսր. 17ի գիշերը տրուած երեկոյթէն 60-70 ոսկի հասոյթ գոյացեր է։

—Ինչպէս անցեալ օր հեղեր էինք ազգ. վարժարաններու կարօտ տղոց ցորեկուան ճաշ տալու բարեսիրութեան պէտքը, որուն օրինակը կու տան արդէն Գատրգիւղի և Իսկիւտարի կարգ մը բարեսէր ազգայիններ, այս անգամ ալ, նորէն Իսկիւտարի Ս. Խաչ վարժարանի կարօտ ուսանողներու իմամակալութիւնը որոշեր չաքաթը մէկ հեղ ցորեկուան ճաշ տալ նոյն վարժարանին կարօտ մանչ տղոց։

—Իզմիրի Ազգ. Հիւանդանոցի Յոբելեանի Պոլսոյ Յանձնաժողովոյ անդամակցութենէն հրաժարեցին Գէորգ էֆ. Կիւմիւշկիրտան, և Զարեհ էֆ. Տիլպէր։

—Ուրֆայի նորընտիր Առաջնորդ Տ. Անանիա վրդ.ի Կայս. Պէրաթը յանձնուած է Պատրիարքարան։

—Տ. Թաթուլ վրդ. այսօր կը ներկայանայ Կրօն. Ժողովին։

—Տրապիզոն բնակող բնիկ Բաբերդցի Մկրտիչ աղա Թիւթիւնճեան և իր կինը իրենց 140 ոսկւոյ արժողութեամբ բնակարանը սիրայօժար Ս. Օգաէն եկեղեցոյ նուիրեր են։

—Ս. Պատրիարքին անձնական քարտուղար կարգուեցաւ Արմաշի Նորընծաներէն Տ. Ղեւոնդ վրդ. Դուրեան, Տ. Սահակ վրդ. Օտապաշեանի տեղ, որ առաջնորդական օգնականի պաշտօնով Սեբաստիա պիտի մեկնի մօտ ատենէն։

—Տ. Գէորգ Սրբազան Երէցեան, Մեծ-Պանքի առթիւ, ամէն Եշ. Մայր եկեղեցոյ մէջ պիտի քարոզէ կիներուն համար։

—Պատրիարքարանէն հեռագրով 40 ոսկի նպաստ զրկուեցաւ Զանոլբրի, ի նպաստ երկրաշարժէն արկածեալներուն։

— Սեբաստիոյ առաջն. օգն. Եսայի վրդ. Կարապետեան, որ երկու տարի առաջ Սեբաստիա զրկուած էր նոյն պաշտօնով, խնդրեր է Պատրիարքարանէն որ Շ. Փարահիսար զրկուի, տեղւոյն վանքերէն միոյն տեսչութեան պաշտօնը վարելու համար. ըստ որում Սեբաստիոյ Ս. Նշան վանքին մէջ չորրաբեկ հացով մը ապրելով անտանելի եղած է իր վիճակը։

—Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը յառաջիկայ տարւոյ օրացոյցի ձեռագիրը Պատրիարքարան զրկած և քննութիւնը և վաւերացումը խնդրած ըլլալով, Կրօն. Ժողովոյ նկատառութեանը յանձնուած է։

— Մայր-եկեղեցւոյ թաղ. խորհուրդը նկատելով որ մերձակայ թաղերու եկեղեցիներուն մէկ քանի շահախնդիր քահանաները իրենց պաշտօնավարած եկեղեցիները կ'առաջնորդեն Մայր-եկեղեցւոյ թաղին մէջ պատահած ննջեցեալներ, մկրտութիւններ և պսակները, բողոքեր է այս անկանոնութեան դէմ Կրօն. Ժողովին և խնդրեր է ազդու անօրինութիւն մը ընել այս մասին, յարգելով Մայր-եկեղեցւոյ շահերը և իրաւունքները։

— Զարմանքով և ցաւով կը լսենք թէ Սամաթիոյ ազգ. վարժարաններու մէջ շաբաթ օր (մարտ 2), անխնայ քանակոծուեր է Ներսէս Ռափայէլեան անունն 13 տարեկան պատանի մը, սակայն այն աստիճան անգթութեամբ որ տղուն առանձինն դասարանի մը մէջ նախապէս ծեծուիլը բաւական չհամարուելով՝ արահին մէջ ալ ի ներկայութեան ամբողջ աշակերտներու քանակի սուր ծայրովը տղեկը ուրիշ սաստիկ հարուածմըն ալ կ'ընդունի երեսին, քթին և աչքին մէջտեղ արեան խոշոր բիծ մը և ուռ մը երեւան հանելով, որով խեղճը կիսամեռ վիճակի մէջ տուն փոխադրել հարկ կ'ըլլայ։

Բնական է որ նորակազմ թաղ. խորհուրդն այս և ասոր նման խնդիրներ այլ եւս չպիտի ուզէ ծածկել նախորդին պէս, և սոյն դէպքին մանրամասնութիւնը օրինաւոր քննութեամբ երեւան հանելով՝ զայն պիտի տեղեկագրէ Ուսմ. Խորհրդին պարտ ու պատշաճ տնօրինութեան համար։

ԲԵՐԱՑԻ Ս. ՔԱՐՈԶԻԶԸ

Տ. Հմայեակ Սրբազան Դիմաքսեան, Բերայի միացեալ եկեղեցեաց պերճախօս քարոզիչը, Մեծ-Պահոց առթիւ, թէեւ իր քարոզի օրերն ու ժամերը «Մանզումէ»ի հաղորդուած չըլլան—դոհութեամբ կը հրատարակենք թէ՝ սկսած է Կիրակի առաւօտները՝ Ս. Երրորդութեան եկեղեցւոյն մէջ, Ս. Պատարագի գրքի ընթերցումէն յետոյ, ժամ 3 ու կէսին մինչեւ ցերեկոյ, Աղուհացից քարոզներուն, պերճախօս լեզուաւ, իրեն նիւթ առնելով մասնաւորապէս Հայ. եկեղեցւոյ բազմերախտ Հայրապետներէն՝ Ս. Ներսէս Շնորհալին և իր պարագայքը։

Տ. Հմայեակ Սրբազան, ըստ իր սովորութեան՝ Կիրակի երեկոյներն ալ Բանկալթիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, երեկոյեան ժամերգութենէն յետոյ ժամը 9 ու կէսին կը քարոզէ։

Եւ իրօք ալ անցեալ Կիրակի երեկոյ՝ յիշեալ եկեղեցւոյ մէջ, ի ներկայութեան երկսեռ հոծ ժողովրդան, ընտրելագոյն ու տիպար բեմբասացութիւն մը ըրաւ, աստուածային արարչագործութիւնը նկարագրելով։ Ի մէջ այլոց երեքտասաներորդ առաքելոյն՝ Ս. Պօղոսի աւետարանած միջավայրերը չեշտելով, ծանրացաւ Եպիկիւրեան և Ստոյիկեան աղանդաւորաց դէմ։ Այս առթիւ կեղծիքի Սկեպտիներն ալ քննադատելով, յիշեցուց մեր նախնի եկեղեցական սուրբ հայրերը, ընդ որս՝ Ս. Գրիգոր Նարեկացիին կեանքը և յարակից մանրամասնութիւնները, անոյշ և հեշտ ոճով մը պարզաբանելով, ըսաւ թէ՝ նոյն իսկ Նարեկացին ալ հաղար տարիներ առաջ, իր ձրի հակառակորդներն ու պարսաւագիրներն ունեցած է, հակառակ իր բոլոր սրբութեան ու եկեղեցւոյն մատուցած ծառայութեան։ Ցատկապէս, ժողովրդեան յանձնարարեց որ, ամէն ժամանակ՝ Նարեկացիին Աղօթագիրքը, ՆԱՐԵԿը կարդան, որ համակ հոգի է, համակ աստուածային ներդաշնակութիւն է։ Եւ իր խնդակցութիւնը Եկեղեցւոյ բեմէն հրապարակաւ յայտնեց «Մանզումէ»ի Տնօրէնութեան, որ բարեհաճած է՝ մաքուր աշխարհաբարով և դիւրամատչելի գնով ժողովրդականացնել յիշեալ նուիրական մատեանը։

Մեր շնորհակալութիւնները կը յայտնենք Ն. Սրբազնութեան որ բարեհաճութիւնը ունեցած է իր հեղինակաւոր գնահատումը նուիրել թերթիս և իր Նարեկի զոհողութեան նկատմամբ։

Նշանաւոր հայ արուեստագէտներէն յաւէտ ողբացեալ Միհրէնտիսեան Յովհաննէս էֆէնտիի կողմէ՝ Այրի Տիկին էֆիքի Միհրէնտիսեան, իր մահկանացուն կնքելով, վաղը ժամ 4ին յուղարկաւորութեան արարողութիւնը պիտի կատարուի Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Շիշլիի գերեզմանատունը, և ամփոփուի Միհրէնտիսեան գերդաստանին յատկացեալ դամբարանին մէջ։

Այս առթիւ մեր վշտակցութիւնը՝ հանգուցեալին զաւակաց եւ պարագայից։

Օրիորդք Վերջինէ և Մարի Միհրէնտիսեան, Տէր և Տիկին Խաչէրեան և զաւակունք եւ համայն ազգականները խորին ցաւով կ'ծանուցանեն թէ

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ԷՖԻՖԻԿ ՄԻՀՐԷՆՏԻՍԵԱՆ

(ԿՈՂԱԿԻՑ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՖ. ՄԻՀՐԷՆՏԻՍԵԱՆԻ)

կնքեց իր մահկանացուն, ի խոր սուգ համակելով իր աղջիկները, փեսան, թոռներն և բոլոր գերդաստանը։

Յուղարկաւորութեան հանդէսը պիտի կատարուի Դշ., Մարտ 6, ժամ 4ին (Ը. Թ.), Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուելով Շիշլիի գերեզմանատունը, պիտի ամփոփուի ընտանեաց յատուկ գամբարանին մէջ։

Բերա, 4 Մարտ 1902.

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Գոհութեամբ կը ծանուցանենք թէ՝ ի դիւրութիւն Կ. Պոլսոյ մեր Մեծ. բաժանորդաց, թերթիս գործակալութիւնը ստանձնած է՝

ՄԵՆ. ՎԱՐԴԱՆ ԷՖ. Կ. ՎԱՐԴԱՆԵԱՆ
Պայսպլ Հաուզ Կ. ՊՈԼԻՍ

Հետեւապէս «Ս. Մամլոյ» բաժանորդագրուիլ փափագողք կարող են դիմել վերոյիշեալ հասցէին։

Աւելորդ չենիր յայտնել նաև թէ՝ ի դիւրութիւն մեր Մեծ. բաժանորդներուն, բաժնեգնոյ գանձումներն պիտի կատարէ Մեծ. Վարդան էֆ. Վարդանեան, ի ձեռին ունենալով «Ս. Մամլոյ» ընկալագիրներն՝ ստորագրուած և կնքուած՝ խմբագրութեանս կողմէ.

ուստի կը խնդրուի մեր Արգոյ Բաժանորդներէն վճարել յիշեալին իրենց ներկայացած ժամանակ։

ԽՄԲ. Ա. ՄԱՄԼՈՅ

* * *

«Ա. Մամլոյ» ձեւաթղթի կը ծախուի նաև հատը 3 ղրուշ։

Փափագողք կրնան դիմել մեր գործակալին և ի Պէշիկ Դաբ— Ռիլ— 59 ՄԵՆ. ՆՇԱՆ ԷՖ. ՕԶԱՆԵԱՆԻ։

ԹԷԼԷԳՐԱՖ

ՄԱՐԻՏ, 16 Մարտ.— Մ. Սակասթա՝ հէր քէսին մէնիւնիյէթինի մուճիպ օլաճագ պիր գապինէ թէչքիլինէ մուվաֆֆաղ օլմուշ տըր։

ՎԻԷՆՆԱ.—Իմբէրթաթօր հաղրէթլերինին ըսրարը իւզէրինէ, Մաճարիսթան միւտաֆաա միլլիյէ նազըրը իսթիֆաաքնը կերի այմըշ տըր։

ՐՕՄԱ.— Իթթիֆագը միւսէլլէս՝ ալթը սէնէ միւտէթլէ եէնիլէնէճէք վէ սըրֆ թէտաֆիի պուլունճաղ տըր։

ԹՈՒԼՕՆ.—Կէլէճէք բաղար կիւնի Ավսթրիա ֆիլօսունէն Թուլօնա կէլմէինէ պէքլէնիլիօր։

ԼՕՆՏՐԱ.—Բինօլտ ժուրնալը բիվաեէթինէ կէօրէ, գրալ հաղրէթլերի՝ լօրտ Վօլսէյի միւզաքէրաթը սուլիյէ իճրասը իչուն, Թրանսվալա կէմնատէրէճքմիշ։

—Իւմիտ Պուրնունտան պիլիրիլ տիեհինէ կէօրէ, Պէյրլեր՝ ժէնէրալ Տէվէթի գուրթարմաղ իւզրէ, իբի ֆըրզատա այրըլարաղ Իւմիտ պուրնունտա թօրլանմաղտա իմիշլէր։

ԿԵՃԷՔԻ ԹԵԼԵԳՐԱՖԼԱՐ

ՊՐԻՔՍԷԼ, 17 մարտ.— Լօրտ Մէթուէնին մաղլուպ վէ էսիր օլմասը չեհասը՝ գաթի սուրէթէտ անլաչըլըր անլաչըլմազ, Թրանսվալտա հարպին խըթամընը ինթահ իտէճէք պիր միւտահէլէեէ տաբը թէչէպպիւսաթի իճրա իտրլտրեի ըէմի մէնպալարտա թէչէմին իտիլիսը։ Պունունլա պէրտալէր, Թըրանսվալ վէ Օրանժ հիւքիւմէթլերինէ իսթիֆալարլըեէթ պախլ իտէճէք գավի թէչէմինտա՝ Ինկիլթէրա հիւքիւմէթի թարաֆընտան վէրիլմէսինի թադարտէ, Պէյր մուրախասալարը՝ հէր տիւրլու միւտահէլէեի բէյտա իտէճէքլերինի պէեան էյլէմիշլէր տըր։

ԲԱՐԻՍ.—Լա հէյտէն ֆէթէլիկրաֆլա պիլտիրիլտիեինէ կէօրէ, Պէյր մուրախասալարընտան Մ. Ֆիշէր՝ պու կիրն Ֆիլէմէնկ պաշ վէքիլի Մ. տը Կիւյբէր իլէ ուզուն ուզասրա կէօրիւշմիշ տըր։ Սակրն ադաը իչուն, էէնիտէն միւղաքէրէ իճրա պուունտուզունա տաբը տէվէրան իտէն սէօզլէր իլէ պու միւլազաթ արասընտա պիր միւնասիպէթ մէվճուտ օլտուղը բիմաեէթ օլունտուեոր։

ԼՕՆՏՐԱ.—Պէյր ժէնէրալը Տէլարէյին մախսէթինտէ պուլունան զասրթան վէ էֆբատ՝ լօրտ Մէթուէնին սալը վէրիլմէմէսինտէ բսրար էյլէմիշլէր իսէ տէ, մումայլէյհ ժէնէրալ՝ Ինկիլիզ գոմանտանընը սէրպէսթ պրագմըշ տըր։

ԵՐԻՈՒ ՎԱՐԺ ԳՐԱՇԱՐԻ ՊԷՏՔ ԿԱՑ
Դիմել Գրաշարապետին.

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

Լաճ. Ուսմ. տիւն ազչ. գաբ.	28—24
» » » էն եիւքսէք	28—29
» » » էն աչաղը	28—23
Բուսմէլի չըմէնտ ազչմ գաբատ	115—¼
» » էն եիւքսէք	115—¼
» » էն աչաղը	114—½

ՊԱՆԴԱ ԱԳՄԻՕՆԼԱՐԸ

Բէյժի ագսիոնը Օս. լիր.	
Միկարէթ Ա.	0—15
» Բ.	—66
Թրամվայ	5—82½
Ժուխանս	1—55
Օսպիկսիոն Թրամվայ	484—
Մսիւրանս	3—55
Դոյրոյասիոն	0,09,
Դոմմէրսիալ	0,09,
Լոյիտ	67—
Պանգ Նասիոնալ տը Կրէգ	407—
Թրանսվասալ	138—
Բրխթրմ Թանվիլթը	476—
Գրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն	266—50
Անտաոլը ղըմ ագսիոնը	10—3½

ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻԾԱԹԸ

Օսմ. լիրաը 100 ղշ. տան	ղշ. բր
Պէյազ մէճիտիյէ ֆարդը	108—
Մէճիտիյէ	97—30
Ինկիլիզ լիրաը	110—04
Ֆրանսէզ ալթունը	87—24
Բօղ	90—
Դրէսդեն ալթունը	51—06
Գարպոն գայմէսի	8—57

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՄԸ

Լօնտրա 15 մարտ

Ինկ. էսհամը Ինկ. լիրաը	94—12
Օսմ. էհամը գաբանը	25—
» » Բ	27—50
« » Գ	51—25
Օսմանլը Պանդաը	12—50
Մբարբ Տուլ. մութթահրաէ	107—75
Պուլկար խթիգրագը	83—
Գամսիս Բարիզ 3 այ վատէ	25—32½
Թրանսվասալ	5—32
Շարթրէթ	3—27

Բարիզ 15 Մարտ

Ֆրնս էսհ. 3%ֆր.	101—27
Եէնի Օսմ. էսհամը գաբանաը	26—67
Բուսմէլի չըմէնտֆէրի	115—
Օսմանլը Ռէժիսի էսհամը	822—
» Պանդաը	564—
Դրէտի Լիոնէ	1045—
Իթալիա էսհամը	100—51
Բոհորթէթիւրք	—
Օսմանիյէ	465
Տուան Օթօման	514—
Սբանիոլ	77—65
Թրանսվալ	135—
Գամսիս 3 այ վատէ	225—10
Լիմբսիէն իսնիթիէ	109—60
Շարթրէթ	84—

ԳԱՄՊԻՕ

Լօնտրա	110—15
Բարիզ 3 այ վատէյի	22—80
Ֆիորէն Մանտա	21—80
Վիէննա չէքի (գուբօն)	——

Պէրլին 15 Մարտ.

Բուսմէլի չըմէնտքի. (մարգ)	111—
Լօնտրա իւղէրինէ գամպիո	20—310

Վիէննա 15 Մարտ

Լօնտրա իւղէրինէ գամպիո	240—10
Բուսմէլի չըմէնտրիէրի ֆր.	111—
Օսմանլը Բէյժի ագսիոնը	296—

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԴՈՐԾԱԿԱՆՆԵՐ

ԼՅԻՐՆԷ.— Մեր Մեծ. գործակալ Յովհաննէս Սիմոնեան էֆ.ի դիմելով կարելի է բաժանորդագրուիլ «Մանզումէ»ի։

ԱՌԱՆՁՈՒՄԷՆԻՆ ԹԷՖԹԻՐԱՍԸ (84)

ՄԻՒԷԼԼԻՖԼԷՐԻ
ԷՖԻՒՆ ԷՆՆԷԼ ԼՕՒՍ ՖԻՒՏՖԻՍ

ՊԻՒՐ ՍԷՅՍԷՐԻՆ

(Շաբաթարագ) — Սուսունը Մատամ՝ Պու արալը՝ պիր ա՞ն սատաաը կէլուպ, չալըլար գէբրըլարագ, պիր վիճուտին եէրէ միւշմէսնտէն միւթէհասըլ կիւրիւլթիւ իչիտիկտ։

Լօրանս.—(Հաշիյէթլէ) Պու նէ՞, եանըմըզտա պիրիսի՞մի վար իմիշ։

Թրիպիւս.—Օրատա պանդընը իթտիեիմիզ խասթա օլմագ կէրէք տիր։ Զէվալը պէյքի սօն նէֆէսինի վերմէքտէ տիր։

Պիր ազ սօնրա, չալըլար արասընտա պիր գատընը տիւշմիշ օլտուղունը կէօրտիւ։ Պու գատրն Մարիանիգ իտի։ Իքիսի՝ զայրէթլէ տրշարը չրգար տրլարսատա, Մարիանիգտէ հիշ հաեաթ էմմարէսի կէօրիւմէէօրտր։

Լօրանս՝ էլինի գրընը գալպինին իւզերինէ գօսարագ «Ճաշաեօ՞ մը տէտի։ Գալպի հիշ ուրմաեօրտը։

Թրիպիւս.—Եա՞ Բապպի, եա՞ Բապպի. ամա գա չօճուղը էօլտիւրտիմ մի, տէ՞ր։

Լօրանս՝ գուլաղընը գբընն կէօյսիւնէ գօսուպ, մէսէրէթլէ տէտի քի.

—Միւսթէրի՞ օլուճուղ, հարէքէթ իտիեօր։

Պիր տագրգա գատար իւչի արասընտա պիր սիւքիւթ վագը օլտու։ Լօրանս եէնէ տինլէեուպ.

Եաշաեօ՞ր, գալպինին ուրմասը իչինտիլիեօր, տէտի։

Թրիպիւս տէ տինլէեուպ, սէվինճլէ։

—Էվէթէ, պէն տէ իչիտիեօրում. եա՞ Բապպի սանա շիւքր իտէրիմ.

Լօրանս.— տօսթում գավի վէ ալի օլ, ինսանլարէթ վազիֆէսինի պուրատտա տա իֆա էթ. Մարիանիգ էօլիւեօր, սէլամէթի սանա միւթէվագգրի տրր... զէվալըեը գուրթա՞ր։

—Սրվէ իթաաթ իտէճէկիմ մատամ,

—Զօգ էյի իտէրսինիզ, օ տա մէսուտ օլաճագ տրր։ տէեի՞լ մի։

—Եէմին իտէրիմ, խաթըրաթըմը միւրքին մէրթէկպէ ունութմաղա զայրէթ իտ ճէկերմ։

—Ճէսարէթինիզի պուրատա կէօսթէրինիզ. պէն տէ սիզի թագլիտ իտէճէկիմ, պէնիմ տէ պիր վազիֆէմ վար տրր։ Կիրմէլի՞, ուզագտա պուլունմալըեըմ. հուզուրում պէյքի ճէսարէթինիզի մանվ իտեր։

—(Աղլաեարագ) Արթըգ սիզի կէօրէմէյէճէք մրեիմ, էվվէթ, էվվէթ, պէօյլէ օլմալը տրր։ պաշգա տիւրլի՞ ճէսարէթիմ զաիպ օլուր։

—Պէնտէ սիզին գատար ճէսուր օլաճաղըմ. իքսիսի տէ տիզ չէօքիւպ սիւքիւթ իլէ աղլատրլար։ Մարիանիգ՝ եավաշ եավաշ քէնտինէ կէլիեօրտր։ Թրիպիւս՝ պիրտէն պիրէ Լօրանսըն էլէրինի ալուպ, քէմալը թաաղիմէ էօքտու. Նաղարլարը պիր պիրինէ միւնասիպ օլտու։ Տուտագլարը տա պիրլէշտի։ Պիր ազ սօնրա, Մարքիզ կիթմիշ իտի։ Թրիպիւս կէնճ գըզլա եալընը գալտը։

ԽԱԹԻՄԷ

Իքի այ սօնրա, քէօյտէ Թրիպիւս իլէ Մարիանիգըն իլտիվանլարընտան պաշգա մուճիպը պահա պիր շէյ եօգ իտի։ Թրիպիւս՝ սէօվլունտէ սատրգ պուլունտու. Մարիանիգ՝ մէրգումընն Լօրանսը սէվտիեինի պիլիրտիյսէտ, անը օ մուհապպէթտէն սերբմանըն չարէսինի պուլամատըղընտան, պու գատարմրգ մէսուտիյսէթլէ իքթիֆա իթտի։ Մարքիզ՝ նէրէսի օլտուղը մէճնուլ պիր եերէ կիթմիշ օլտուղունտան, պուհալէ մէնիուն իտի։ Թրիպիւս՝ Թրէանա գուրպինտէ պիր չիֆթլիք խթիճար իթտի. քէմալը զայրէթլէ պաշլարագ, Թերագգը էթտիրմէէ պաշլարըլար։ Զիֆթճի՝ սապահներն էրքէնտէն իչէ կիտէր. ադշամ իւղերի կէճ վագըթ ավտէթ իտէր իտի։ Մուհապպէթլէ զէվճէսինի տերաղուշ իտէր վէ մէսուտիյսէթլէ էօմր կէչիրիրլէր իտի։

Իսթիեար Քիրկիգ՝ չիֆթլիքտէ օտասընտա, ճէնճէթտէ պուլունուր կիպի բահաթտա իտի։ Բօվրէթ՝ տրգագթ իլէ ֆագրանէ թէրպիլէ օլունուեօրտր։ Թրիպիւս՝ գըզը ալթը պին լիրա իրատրյա, միւքէմմէլ պիր չիֆթճի իթմէք իսթէեօրտր. Լը Քիւէլլօ՝ չիֆթլիեին էն պիրինճի միւտավիմի իտի։ Շարապ մախզէնի անը իչուն աչգտր։

Սէնէլէր կէչտի. պիր ֆէլաքէթ հալէրինի սեեիչտիրտի։ Մարիանիգ՝ պաղչէտէ կէզիրքէն, պիրտէն պիրէ խասթալանարագ, խանէկէ կէթիրիլտի. միւպթէլա օլտուղը խասթալգտան գուրթուլամաեարագ, վէֆթաթ իթտի։ Սօն նէֆէսինի թէսլիմ իտէրքէն, «Մէսուտ էօլտիւմ» սէմիչտի։

Զէվալը գըզ՝ մէղարլըղա կէօթիւրիւլիւրքէն, քէօյլիւլէր՝ արգալարընտան սիեահկար կիեինմիշ վէ եիւգիւնէ գալըն պիր բէչէ թագմըշ պիր գասընը կէլմէքտէ օլտուղունը կէօրիւլէր։ Հիչ քիմսէ պուռնն քիմ օլտուղունը պիլմէեօր իսի. տէֆն իճրա օլունտու. հէր քէս չէքիլտի. Թրիպիւս՝ մէղարընն եանընտա եալընըզ գալտըղը վագըթ։ Մէղպուրէ մէճճուլ գասընն թէգարուպ իթտի. Թրիպիւս՝ իչիրագ իտէրէք սորտու քի.

—Ռիմսինիզ։

—Սիզի կէօրմէք իսթէէէն պիր տօսթքի, պէրապէր աղլամագ իչուն, թամ վագթընտա կէլտի։

Թրիպիւս՝ եէրինտէն ֆըրլատուպ, մէրգումէնին էլէրինտէն թութարագ.

—Մի՞զ, մատամ լա Մարքիզ՝ Լօրանս, սիզ հա՞։

Սէօզլունտէ տէմամ իտէմէտի. օլտուղը եէրտէ պակըլտը գալտը։ Քէնտինէ կէլտիեի վագըթ, էթրաֆընտա ամֆը նաղար իթտի։ Լօրանսը արատրուեիւնէ գանտաթ իտիեօրտու քի, կէօյսիւնէ սօգուլմուշ պուլտուղը պիր քանաղտա՝ չիսպէհէսինի իղալէ իթտի, օ քանաղտատա չտ. սէօզլէր եաղըմըշ իտի։

«Սիզի ասլա ունութմաեօրում Թրիպիւ՝ս, սիզի տաիմա սէվիեօրում, այրըլմամըզ՝ պու հալի տտնա էեի իսպաթ իթտի։ Մատէմ քի պիր էօլիւմ սիզի սէրպէսթ էթտի, կէօնլիւնիզի պանա իտատ իթմէնիզի նիեազ իտէրիմ, ազգընըզա իհթիեաճըմ վար։

«Լուչ այ սօնրա ինղիվակահրմտա սիզի պէքլէրիմ. Օպէրլանտ հավալիսինտէ. եիւքսէք տաղլարընն գարշըսընտա պիր եէրտէ օթուրուեօրում. խաթէտիեինիզ կիպի, տաղտաղտի (ալէմտէն ազատէլիմ։ Մաղրո՞ւր, օրտեա կէլմէքտէ թէրլատիւտ իթմէ, զիրպ սէրվէթիմին իչտէ իքսինի ֆագըրլարա թէրք իթտիմ. արզու էթտիեիմ սէրվէթ՝ սէնին մուհապպէթինտէն իպարէթ տրր։»

Թրիպիւս օգուտուզտան սօնրա, էօրէրէք, աղլամաղա պաչլատը տէտի քի.

Եա՞ Բապպի, եա՞ Բապպի։ Նէ՞ գատար պէօսիւք վէ մուգթէտիրսին, թէչէքքիրինտին ամիգիմ։

Իչ այ սօնրա, Թրիպիւս՝ Քիրկիգը Քիւէլլօ վէ Բօվրէթ իլէ պէրապէր, Օպէրլանտա միթէվէճճիէն ազիմէթ էթտի. պիր ազ սօնրա, մատամ տը Թրէանա՝ Մարիգ իւնվանընը թէրք իտէրէք, Թրիպիւս Կրանտվալը՝ զէվճէսի օլտու։

Մէսուտ պիր չիֆթ զէվճ վէ զէվճէ իսթէրսէնիզ, Սվիչէրանրն էն լաթիֆ մէվզըլարընտան օլան Օպէրլանտա կիտուպ, Լօրանս իլէ Թրիպիւսի կէօրիւնիւ.

Ի ՆԹԻԹԷԱ.

ՄԻՆԱՍ Գ. ՔԷՉԷՃԵԱՆ

ԵՒ

ՈՐԴԻ

19, Կ. Պոլիս, Մեհմեդ Բաշա Խան, 19.

Երկար ժամանակէ ի վեր իր յանձնակատարի հանգամանքով ծանօթ Մինաս էֆ. Քէչէճեան, ընկերակցութեամբ որդւոյն Յարութիւն էֆ.ի, երեք տարիէ ի վեր բացած է նաեւ ԿԵՆԱՑ և ՀՐԴԵՀԻ ապահովագրութեան սենեակ մը ալ, բնական ընտրելով ունեցած ընկերութեան օրէնքները ամենայն ՈՒՂՂԱՄՏՈՒԹԵԱՄԲ և խիստ ՃՇԳՐԻՏՕՐԷՆ բացատրել։ Արդէն ապահովագրական ճիւղին մէջ ըրած յառաջդիմութիւնին գրաւական մըն է ժողովրդին բարձր համարման։

Հարկ չկայ այլեւս տատամիլ ապահովագրիչի մը ընտրութեան համար։

Դիմեցէ՛ք ամենայն վստահութեամբ

ՔԷՉԷՃԵԱՆ ԴՐԱՄԵՆԵԱԿԸ

ուր պատրաստ կայ միշտ ապահովագրական այն պատուաւոր պայմանեան որ իր հեղինակած գրքոյկին մէջ հանրածանօթ է։

ԳԱՏԸԳԻՒՂԻ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Մանդա. Գիւղ, եկեղեցիին դիմացը Զպուքեան դեղարանը կը գտնուի ամէն առտու, ուր կրնան դիմել նաեւ բաժանորդագրուիլ փափաքողները։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԻ

ՀՐԱՆՏ Ս. ԽԱՆՃԵԱՆ

ԱՇԽԱՐՀԳՐ. ՄԻՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

16ածալ, ԺԶ-240 էջ, բազմաթիւ պատկերներով և 2 քարտէսներով։

—« ԳԻՆ 5 ՂՐՇ. »—

—«=»—

ՆՇԱՆ - ՊԱՊԻԿԵԱՆ Նորահաստատ գրատունը գոհ սիրտով կը ծանուցանէ թէ կրցած է ամբողջովին «Նոր ուղղութիւն»ով ու «Նոր մեթոտ»ով Աշխարհագրութիւն մը հրապարակ հանել։

Ամփոփ, բայց ամբողջական տեղեկութիւններ Բնական Աշխարհագրութեան վրայ, Քաղաքական Աշխարհագրութեան անհրաժեշտ ու էական ծանօթութիւնները միայն, առանց սակայն ո՛և է չորութեան սիրելի պիտի ընեն այս գիրքը աշակերտին և ուսուցիչին համար ալ միանգամայն։

Ամէն խնամք տարուած է աշակերտին միշտ ֆոռմն փնտռել դրդելու։

Միմիայն մեր այս գիրքին համար պատրաստուած «բոլորովին նոր» բազմաթիւ պատկերներ աւելի կը դիւրինցնեն բնագրին «ամբողջական» հասկացողութիւնը։

Վստահութեամբ կրնանք ըսել թէ նոյն իսկ շատ հարեւանցի ակնարկ մը, պիտի կրնայ համոզել ընթերցողը, թէ «բացարձակապէս» նոր փորձ մըն է մեր այս աշխատութիւնը։

Հասցէ՝

Գրատուն ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. Պոլիս, 60, Էսկի-Զապթիէ ճատտէսի.

Ա՛ԻԻՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻՂՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ

1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՍ ԻՏԻԼՄԻԾ

Բարիստէ Բլաս Վանտօմտա, 9 Նօմէրոյու տարիէի խուսուսի։

ՀԱՐԻՒՐ ՇԻՐԱՔԻԹԻ

Սէրմաեէ վէ իսթիհսաթ — 107,000,000 ֆր.
Սէկէնէնին մագպուզաթը 21,000,000 »
Էօսէնէնէ զիհան 252,000.000 »
Սիկուրթալը խանէլէրին գրյմէթի 19,000,000 »

ԷՕՄՐ ՇԻՐԱՔԻԹԻ

Սէրմաեէ վէ իսթիհսաթ 153,000,000 ֆր.
1900 մագպուզաթը 17,000,020 »
Էօսէնէնէ զիհան 120,000,000 »
Սիկուրթալը էօմիւր 260,000,000 »

ՊՈՒՇԻՐԻՔԻԹ ղանէթ միւսաիր չէրահիթ իլէ Թիւրքիատա սիկուրթա գայտ իտէր

ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ տախի միւսթէլիֆ սուրէթտէ վէ խուսուսի էհվէն։

Գիւեաթլա էօմիւր սիկուրթա իտէր։

ՇԻՐԲԷԹԻՆ ՊԱՆԳԱՍԸ «Պանգ Օթթօման» օլուպ, Սթանպոլ ՅԺանսը տախի Կալաթատա «Պանգ Օթթօման» գարյըսընտա տը։

ՍԻՆԿԷՐԻ

ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ՝ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

Սինկէրի ընկերութիւնը իր հռչակաւոր մեքենաներէն մինչեւ ցարդ 18 միլիոն մեքենայ ծախած է։

Սինկէրի ընկերութիւնը զանազան արուեստանոցներուն մէջ 400է աւելի շքագրամ և պատուոյ մրցանակ առած է։

Սոյն անհուն յաջողութիւնը զորս և ոչ մէկ ուրիշ ընկերութիւն կարողացած է ձեռք բերել, Սինկէր մեքենայից գերազանցութեան արդիւնքն է։

Կեղծերէն զգուշացէք. Սինկէրի ճշմարիտ մեքենաները կը կրեն իրենց վրայ գիմաց զետեղուած յատկանիշը և կը ծախուին միմիայն ի վաճառատանց

Ժ. ՆԱՑՏԼԻՆԿԷՐԻ

ՀԱՑԹԱՑԹԻՉ ՎԵՀԱՓԱՌ ՍՈՒԼԹԱՆԻՆ, ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԻՆ, ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԻՇԽԱՆԻՆ, ԵՒԼՆ.

Արեւելքի համար ընդհանուր վարչութիւն, Բերա, Գումպարաճի փողոցին անկիւնը գտնուած շէնքը։

Վաճառատունք ի Պոլիս՝ Բերա, Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէէն դիմաց։ Ղալաթիա՝ Գարաքէօյ թրամվէյի կայարանին դիմաց։ Պոլիս՝ Սուլթան Համամ և Սուլթան Պայազիտ։ Մասնաճիւղք՝ գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԻ

ԻԼԱՆԱԹ

Աչքդ մուխապէրէ վարագալարը իչուն լիւզումը օրան 694 թօք բէնպէ բէնքլի գարթօն քեազբտրնըն պէհէր թապագասը 45 արշ վէ 75 սանթիմ թուլունտա օլմագ վէ 1,000 թապագասը սարկըսրդ 90 քիլօ կէլմէք վէ պէհէր թօքը 144 թապագա օլմագ իւզրէ, միւնագասաեա վազ իսիլտիեինտէն, նիւմունէ վէ չէրաթիին կէօրմէք վէ տահա զիհատէ թաֆսիլաթը լազըմ ալմագ իսթէէնէլէրին էվվէլը էմրտէ եիւզտէ 10 հիսապլյա թէէմինաթը նագտիյէ վէ եախօտ Տէրասատէթ Թիճարէթ Օտասբյա, մուգավէլաթ մուհարբիրլիհինտէն մուսատտագ քէֆալաթը գավլիեէլերինի համիլէն ճիւմասատան մասատա պէհէր կիւն թէլէկրաֆ վէ Բօսթա Նէգարէթի մէճլիսը իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուբ.

Ֆի 4 մարթ 318

Ֆրանսա տէվլէթի թէպասաբնտան էֆֆիլիք վէ քէրիմէի Բօզա գատրնարը միթէլէֆֆա Ռուրտաճեան Անտոն էֆ. վէրէսէսինէ օլան տիւեունը մանքիմէլէրինտէն տօլաեը, մէզպուրէ Բօզա գատրնը Գատը-գարեէսինտէ Մէօհրտար ճատտէսինտէ 48 նիւմէրօ իլէ միւրագգամ 150 զըրա պիր գըթա վէ երկէ մէզքիւր գարիեէտէ Զիւհտի բաչա մահալլէսինտէ Ֆէնար ճատտէսինտէ 234 նիւմէրօ իլէ միւրագգամ պէր միճիպը խարիթա 3 պուչուգ տէօնիւմ մըգտարը պիր գըթա քի, ճէման 2 գըթա վագֆ վէ քէզա մէզքիւր ճատտէսէ 2 նիւմէրօ իլէ միւրագգամ 1032 զըրա պիր գըթա միլք արսալարտա միւթէսարրըֆ օլտուղը բուպ հիսէի չանիալարը՝ թարիխը իլանատա 15 կիւն սօնրա մէվգբի միւզաեէտէէ գօնուլտաղընտան, իչթիրասընա թալիպ օլանլարը վէ տահա զիհատէ մալիւմաթ ալմագ իսթէէնէլէրին Մահքէմէի Թիճարէթ իհրա տահրէսինէ միւրաճաաթ իլէմէլէրի տարիէի մէզքիւրէտէն իլան օլունուր։

Ֆի 2 մարթ 318

Տ՞ ԿԱԼԻՆՕՍ

ԿԻԶԼԻ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐ ԹԱՊԻՊԸ

ԽՈՒՍՈՒՍԻՍԻ

Կալաթատա Սանտրգճըլար Ճատտէսինտէ 97 նիւմէրօյու թէտավիխանէսինտէ խասթալարը գապալ վէ թէտավի իտէր։ Պէլ սօղուզլուղունուն էն չէտիտ վէ էն միւզմին հալինտէ վէ օնատան տօլաեը զուհուր իտէն պիր չօգ իտարար եօլու իլէթլէրինի միւթէէիր պուլունան տօքթէօր ԿԱԼԻՆՕՍ՝ էն եէնի վէ ալէա ուսուլ իլէ, հիչ աղրը հիսս իթմիրմէքսիզին, աղ միւտտէթ զարֆընտա թէտավի իտէր։ Թէրէտիւտ իտէնլէրտէն՝ իւճրէթի խասթալըգալարընըն չիֆասընտան սօնրա ալընապիլիր։

ՖՐԷՆԿԻ Ղաեէթ եէնի վէ էվրոբաատա թաթպիգ օլունան սօն ուսուլ իւղրէ, ֆրէնկի խասթալըղընը թամ մուվաֆագբյեէլէ թէտավի իտէր։ Հէր կիւն սաաթ 4էն 10ա գատար Կալաթատա Սանտրգճըլար ճատտէսինտէ, Գարագուշ օթէլի գարշըսընտա լամպանը տինքանը իւղէրինտէ, 97 նօմէրօյու թէտավիխանէսինտէ պուլունուր։ 6—40

Տէր և Տնօրէն

ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՑՍԷՐԵԱՆ

ՈՒԷՍԴԸՐՆ

ԲԱՐԼԱՄԷՆԹՕՆԸՆ ԳԱՐԱՐԸ ՄԱԽՍՈՒՍՈՒՑԱԼ ԹՕՐՕՆԹՕ ՎԷ ԼՕՆՏՐԱՏԱ

1851ՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸԾ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ԻՆԿԻԼԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Թազմին օլունան զիյանլարըն մէճմուլ	Ինկ. լիրա	6,000,000
Մէվճուտ ագչէ վէ հասըլաթը սէնէվիյէ	» »	1,250,000
Բեամլէն թէէտիյէ օլունմուշ սէրմայէ	» »	410,000

Թուրքիա շիւպէսինին միւտիրի ումումիսի. ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ Իսթանպոլ, Պահճէ Գապու, Անանիատի Խան, Ն՝ 20, 21, 22։

Թաշրալարտա իչկիւզար վէ միւթէպէր ածէնթէլէր արանըլմագտա տը

ԻԽԹԱՐ.— Շէհրիմիզին էն մասարուֆ Ֆրանսըզ վէ Ալման գումբանիալարըն սէրմայէսի հասըլաթընա նիսպէթէն 100 % օլտուղը Ուէսթրընքի 125 % տիր։ Իրէք պու հագիգաթ Ուէսթրընա բագիպլէրինէ թէֆէվվիւգ էթմիրմէյէ էն պէօյիւք թէէմինաթ տը։

ԱՐԻՍ ԵՒ ԸՆԿ

ՇՈԳԵՇԱՐԺ ԳՈՐԾԱՏՈՒՆ

ՀՈՏԵՂԻՆԱՑ ԱՐՔԱՌԻ

ՎԱՃԱՌԱՆԻԵ

Արուեստագիտական վերջին կատարելագործութեամբ և առայսկարգ ապրանքներով օժտեալ և եւրոպացի վարպետի մը հակողութեան ներքեւ կարտադրէ ամենանուրբ հոտեղէններ ինչպէս նաեւ թուալէթի հոտաւէտ և լուացքի պարզ օճառներ։

Տեսակի ազնուութեան մասին եւրոպական ամենամեծ գործարաններու ապրանաց դէմ մրցելու առաւելութեան կը միացնէ գիներու դերազանց ժամանութիւնը։ Փափաքողներուն քաթալօկը ձրի կը ղրկուի։

Մեծաքանակ գնում ընել ուզողները կրնան դիմել Կ. Պոլսոյ մէջ Օրտասպաք և Կ. Լուսիչեան Որդիք վաճառատունները, իսկ գաւառներու և օտար երկիրներու մէջ դիմել գործակալութեանց որ ի ստորեւ, ուր պիտի գտնեն նմոյշներու ցուցադրութիւն մը՝ պէտք եղած բոլոր տեղեկութիւններով։

ԲԱՐԻԶ.—ՊՊ. Լաքառիէ Որդի և Ընկ. 28, Ռիւ Շաթատէօն։
ՊՈՄՊԱՑ.— ՊՊ. Ապքար և Ընկ.
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ.—Պ. Մ. Գալֆաեան.
ԳԱՀԻՐԷ.— Պ. Հ. Ռուզանթալ.
ՌՈՒՍՃՈՒԿ.— Պ. Պ. Կ. Լուսիչեան Որդիք.
ՎԱՌՆԱ.— Պ. Կեռոն Արտիթի.
ՍԵԲԱՍՏԻԱ.— Պ. Պ. Վ. Ս. Մեծատուրեան։
ԻԶՄԻՐ.— Պ. Յակոբ Մոմճեան։
ՌՈՏՈՍԹՕ.— Պ. Յակոբ Բսօվատալ։
ՋՄԻՒՌՆԻԱ.— Պ. Հայրիխ Վառենկ.
ՍԵԼԱՆԻԿ.— Պ. Տիւս Ֆէրնանտէզ.
ԻՒՍԿԻՒԴ.— Պ. Մ. Քափուանօ.
ՊԷՅՐՈՒԹ.— Պ. Ֆրանքէլ Շիֆֆնէր.
ՍԱՄՍՈՆ.— Պ. Պ. Պետրոսեան Եղբարք։
ՏՐԱԳԻԶՈՆ — Պ. Արիա Կ. Լուսիչեան. 24—19

ՊԱԼԳԱՆ

ՍՕՖԵԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷԹԻ

ՍԵՐՄԱՑԷ, ԻԶԼԻՏՅԱԼԻ, ՓԷՆԻՆԱԼԻ ՖՈ՝. 750000

1899ատա մէրի իւլ իֆրա էօմիւր սիկուրթասը պէտէլի ֆրգ.	19,534,276
» » եանկը » » »	460,267,203
» » » քրիմի »	1,433,965

Էօմիւր էնէրինի վէ չօճուգլար իչին միւթէտիլ չէրաիթ իլէ սիկուրթա ագտէր

Եանկը՝ Թուրք հէր նէվի պիտա վէ էչնա իւղէրինէ սիկուրթա ագտ իտէր։

Նոթլարի թաղրիրը՝ մալ, էվրաղը նագտիյէ վէ վաքոր սիկուրթասրը գապալ իտէր։

Հիսսէտարանա՝ 1896ատա 18½ %, 1897ատ 18%, 1898ատ 18%, 1899ատա 16% թէէմէթիւ թէվզի իթմիշ տիր։

Շիրքէթին Պանքէրլէրի (Տէրսաատէթատ Լօնտրատատ) Դրէսի Լիօնէ, Անկլօ Աւսթրիան Պանգ, Օսֆեատատ Պանգ Նասիոնալ Պիլկար։

Թաշրալար իչին միւսատիա վէ միւթէպէր քէֆալէթլի ածէնթլէր արանըլըյոր

Թիւրքիա իչին ումումի ածէնթէ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ

Գալաթա Մէրթէպանի օսգագ, Ճէտիտ խան

Թիւրքիա իչին ումումի միւֆէթթիշ.— Ա. ԿԻՐԻԼԵՆԱՆ

ՄԻԻՀԹԻՐԻՄ՝ ՄԻՒՇԹԻՐԻԼԷՐԻՄԻԶԷ

ԿԻԻԶԷԼ ՊԻՐ ՀԷՏԻՅԵԷ

ՎԱՔՍԻՆ նամ սուսըզ եանան իտարէ գանտիլի հէր եէրտէ սաթըլմագտա տը։

Հէր գուլթուեա պիր քէրբէ ալամէթը ֆարիգամըզը թանըմագ իչուն, տըգգաթ իտինիզ-

Սթանպոլ մուհթէրէմ միւշթէրիլէրիմիզէ թավսիյէ իլմէքտան օլտուղումուզ պու բտարէ գանտիլէրի՝ Ասսթէրտամտա վագը Մ. Վէրգօրտ վէ Զօնը Փասրրգալարընական կէմիրիլէքտէ տը։ Խալբս պալժօմուտատա մասատուլ սլուտգլարը կրպի, 6, 8 վէ 10 սաաթ սիրմէկտայլէն եանմագտա տը։

Պու գանտիլին ֆրթրանրը՝ էս նիւքսէք ատրէնալ դարալէս սուգավէնէթ բասը վէ եաղլարը պօղուլտաղար։

Դէտատ պուտլարը սագտագ իչուն, սուեատա լբէպուս սօպ տը։ Պու՝ էն պէսսրբ սուտատէսարատա տը։ Լբէսքի, սու՝ բէ՝ իվլաեն սաեր տը։ Պրնաեն ալէյ, պու քրբրանէրի սուսըզ պիր թապագ բշէս գօյագ քեսքի տը։ Սագլամասա, պրբրբս պրնէ բարլագ պիր զբնա վէրբրբ վէ սալա գօգու սէղբ բրսէկ։ Ֆագլա օլարագ 24 գուլթուեագզլարընը, կէմիրէտօնէլէրի գուլթուլար ատրուսքտան պուտլուսան վէ ուսուլը բարբրալբսէ տարբ օլան տարբ քեազբզարբլա բսպագ բտէնլէրէ կիսմբէշ գաբլամալը վէ սալսան բէրուրէ վէ պրալի թաշլը պիր տրքէկ գրավագ բսեսբր վէ սալսան գասբը բսեսբր բտան բարլէսէգ տը։

Պրբրբսմ հալիրբը Սամարբեէ իչուն, սէղգբրբ գապրբգասբը չբբպէտ Բաքաեաօքուլ գուսքասասբը՝ Դուսբրու խասբտան Սրասագպտա Սուլթան Համամբտա, Հասգբուշ խասբնբն իտէթ գաբբնտա 28 վէ 30 սբսէյրբյու օտաբլտա նագտ բրսբրլ տը։ 1—26

Գ. ԷԼԻ՝ ՀՕԱԿ ՎԷ ԾՐԻԷՔԵԱՍԸ

ԳԷՏՍԹՐԻՓ ԷԼԿԻՍԸ ԱԷՐՍԱՂՐՈՍՍԸ

Սթանպօլտա Սուլթան Համամընտա Թօքալեան խասընտա Ն՝ 24

Էլկիսէ մաղազալարը միանընտա էն էսկի վէ էն զիհատէ էմնիյէթլի վէ չէօնրէթլի օլան Թօքալեան խանընտաքի էլկիսէ մաղազասընը էսկի նամ վէ չէօրէթլի վէ իւսվան վէ սէքեանը ատա թէպպրլ օլուհամարշ օլտուղը կիպի սարդ գամ տահա ինգիպամ վէ իմիթզասը բտարէր իսթրբամալ իլէ սրբֆբէբբր տը։

Թօքալեան խանընտաքի մաղազա միւստաֆտէմլէրինան պագրլարընը օճիվարտա սուլթանլիքի իսրմլէր իլն միճէտտէէն աշմբշ օլտուգլարը էլէ պիտ մաղազալարընն՝ Թօքալեան խանընտաքի էլկիսէ մաղազասը իլէ ատա վէ զաթան իչթիրաք վէ միւնաեսպէքթ վէ բրբթիպպրբարը օլտատուբբնտան, միւրէտբէմ միւշթէրիլէրբնբն իղգիալ օլունմաեարագ Թօքալեան խանընտաքի էլկիսէ մաղազասընա միւրաճաաթ բրմէլբրի թավսբեէ վէ իլան օլունուր։

ՖԻԵԼԱԹ ՄԱԳ ԹԻՒ

)(137)(

ԹԵՐԹՕՆ «ՄԱՆԶՈՒՄԷԻ ԷՖԷՔԵԱՐ»Ի

ՔԱՍԻՄ

ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ԶԷՊ ՏՈՀՄԱՑԻՆ ՍԵԱՆԴԷ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ժ.

— Զարմանալու բան չկայ ասոր մէջ, կը կրկնէր, արդէն շաատց վճռուած էր ասոնց ամուսնութիւնը, մինակ թէ Աստուած տա՛ր չամնայէն, օտարական մը միշտ կասկածելի է ինձ համար ո՛րչափ ալ առաքինութիւն արտայայտէ։

Իսկ ձէյմս, որ քիչ մը թեկնածուի հանգամանք ալ կը կրէր Պէաթրիսի, շարունակ փեսին նկատմամբ չարախօս ակնարկութիւններ կ'ընէր ընկերներուն մօտ որպէս թէ ծաղրելի կը գտնէր զայն։

Ցովհաննէսի կողմէ ներկայ էին կարապետ աղան ու ընկերը, որոնց՝ պատուոյ տեղը տուած էր կուսակալը։ Շէնչող ոսկերիչը ամբողջ հարսնիքը իրմով կ'զբաղեցնէր, անուշ, անուշ քարեր գլուորցնելով կիսատ Անգլիերէնովը։

Ցովհաննէս՝ կարճ ժամանակի մէջ իրագործուած տեսնելով ամբողջ իլձերն ու ծրագիրները, երջանկութեան գագաթը բարձրացած կը նկատէր զինք և հասած կը սեպէր ժամանակը, Եւրոպա վերադարձ մը ընելով ֆիզիքապէս կազդուրուելու և արդէն ընդարձակուած գործառնութիւններն այս առթիւ աւելի ևս ընդլայնելու։

Մեղրալուսինը եղական պարագայ մէր, հիմա անձնիշխան էին, իր և Պէաթրիսի կամքէն կախեալ էր օգտուիլ առթէն և քաղցր ճամբորդութեան մէջ մոռնալ Պօմպայի անտանելի կեանքը, սակայն առեւտրական տունը մտահոգութիւն կը պատճառէր Ցովհաննէսի և կը վախնար որ այնչափ զոհողութեամբ ու գուրգուրանքով հիմնած գործը կը վտանգուէր իր բացակայութեան պատճառով։ Իրաւ՝ ոսկերիչը գործին ներքին մասը կրնար յաջողութեամբ կառավարել, բայց արտաքին յարաբերութիւնները իր ձեռքն էին և անոնց համար պէտք էր կարդադրութիւններ ընել մեծ ճամբորդութեան մը ձեռնարկելէ առաջ։

Ուստի հարսնիքէն երեք ամիս ետք ամէն բան որոշեց կարգադրեց, ուանթիւ, անհամար հրահանգներով կարապետ աղան խրատելէ և ուրիշ պաշտօնեաներու յանձնումով գործերուն ընթացքն ապահովելէ ետք, աներջոյն ու զոքանչին խորհրդակցութեամբ հեռն առաւ Պէաթրիսն ու յաջող հովով մը ճամբայ ելաւ Պոմպայէն, ամառուան վեց ամիսները Եւրոպոյ այլ և այլ մասերուն մէջ անցնելու։

Հրաժեշտի ողջոյնները, մեծափառ ցոյցերը, արցունքները, պատիւներն ու յարգանքներն անկարագրելի էին, որոնք ամէն կողմէ կ'ուղղուէին կուսակալին աղջկանն ու փեսին, որ միեւնոյն ժամանակ առաջնակարգ վաճառական մ'էր հրապարակին վրայ և անձնապէս ալ պատուաւոր դիրքի տէր։

Երկու ամսուսիներ յուզումներու այս տարափին մէջ բաժնուեցան Հընդկաստանէն, կէս տրտում, կէս ուրախ։ Պէաթրիս առաջին անգամն էր որ կը պատուէր ծնողքէն ու ընտանիքէն, անոր համար շոգենաւին մէջ իրեն յատկացուած շքեղ սենեակն առանձնացած՝ շարունակ կ'ուլար, չկրնալով զսպել յուզումը։

Ամուսնոյն մխիթարութիւնները բընաւ չէին ազդեր մանկամարդ հարսին վրայ։ որ գիտնալով հանդերձ թէ՝ իր այս ընթացքը պիտի վշտացնէ ամուսինը, ներողութիւն կը խնդրէր անորմէ և կ'աղաչէր որ թոյլտուութիւն ընէ մինչեւ որ յուզումի ալիքներն անցնին։

Բայց Ցովհաննէս, շուարած՝ այս անակնկալ պատթկումին առջեւ, շարունակ տեսակը կը փոխէր մխիթարութեան և կը ջանար նոր զբաղումներով ուշադրութիւն ուրիշ կողմ դարձնել ու Պէաթրիսի պահ մը մուցնել ծնողքը։

Այս առթիւ անկարելին կը փորձէր, մանաւանդ վախնալով որ փափուկ ամուսինը վիշտին մեծութենէն, հիւանդութեան մը կ'ենթարկուի, վայրկեան մը քովէն չէր հեռանար, աղաչելով որ քիչ մը տախտակամածին վրայ ելլէն մաքուր օդ ծծելու։

Վերջապէս զսպեց ինքզինք հարսն ու թեւ տալով ամուսնոյն՝ ելան տախտակամածին վրայ ուր առաջին կարգի ուղեւորներէ ոմանք, համախմբուած՝ կաղ Անգլիացիի մը գլխուն, անոր շահեկան պատմութիւններուն կ'ունկընդրէին։ Երկու ամուսիները սիրով ընդունուեցան միւս ուղեւորներէն որոնք գիտէին անոնց բարձր դիրքը, կաղ Անծադրելով, երբեմն կը յաջողին գաղտնի զոհել օրբեւարիները որոնցմէ էր նաեւ իմ տեսածս ալ։

Դղրիացին մանաւանդ որ տարիներէ ի վեր Պոմպայ և Հնդկաստանի ուրիշ քաղաքները կը ընակէր ու հակառակ իր ցեղին յատուկ պաղարիւնութեան՝ դիւրահաղորդ բնաւորութիւն մը ունէր, յարգանօք ուղղուեցաւ դէպի զոյգն ու Պէաթրիսի անմիթար դիրքը տեսնելով։

—Թո՛ղ ներէ՛ ինք տիկինը, ըսաւ, եթէ յարգանօք դիտել տամ իրեն որ, բաժանումի վիշտին առաջին դարմանը զուարթութիւն է, անձնական փորձով ստուգած եմ այս ճշմարտութիւն, հարիւր անգամ ճամբորդած եմ ու ամէն անգամին ալ մխիթարութիւն ստեղծած եմ ինձ։

Ցովհաննէս վերջին ծայր գոհ՝ Անգլիացիին այս բարեկամութենէն։

—Շնորհակալ եմ պարո՛ն, ըսաւ, ես ալ միեւնոյնը կ'ըսեմ, բայց տիկինը որովհետեւ առաջին անգամ կը բաժնուի ծնողքէն, շատ կ'ազդուի։

Ուրիշներ ալ իրենց կարգին մխիթարութիւն շռայլեցին և Պէաթրիս անքաղաքավար չելլալու համար ամէն կողմէ արտայայտուած այս յարգական ցոյցերուն հանդէպ, շնորհակալութիւն յայտնելէ ետք, կաղ Անգլիացիին դառնալով։

—Ներեցէ՛ք պարո՛ն, ըսաւ, պատմութիւն մը կ'ընէիք կարծեմ և մեր պատճառով ընդ մէջ ցիք, ուրախ պիտի ըլլայի եթէ շարունակէիք։

—Խիստ շահեկան և տարօրինակ դէպք մըն էր ինչ որ կը պատմէր պարոնը, ըսաւ, ուրիշ ուղեւոր մը, Հնդիկ կնոջ մը անձնազոհութիւնը կը նկարագրէր։

—Բայց այդ խժդժութիւնը դեռ կը շարունակուի՞, հարցուց Պէաթրիս հետազօտել խօսքի խառնուելով։

—Ես ականատես եղայ ասկէ մէկ քանի տարի առաջ ատակ դէպքի մը։ յարեց կաղ Անգլիացին, որուն տխրասարսուռ տպաւորութիւնը մինչեւ հիմա չէ անհետացած վրայէս։ Գիտէք որ Հնդկական սովորութեան հանմամատանըմէջ, տասներկու տարեկան աղջիկներ կ'ամուսնանան յաճախ՝ տարիքն առած անձանց հետ։ Բնականաբար է։ բիկները կը մեռնին մէկ քանի տարիէն և կիները իրենց թարմ տարիքին մէջ կը մնան որբեւարի։ Խեղճ կիները ո՛չ կրնան երկրորդ անգամ ամուսնանալու՝ և այն տան մէջ ապրիլ, առանց նախատինքը ու արհամարհանք կրելու ամէն կողմէ։ Ուստի թչուառ որբեւարիները։ Անգլիական տրրապետութիւններէ առաջ ողջ ողջ զիրենք կ'այրուն եղեր առհասարակ, և թէպէտ այդ խժդժ բարբարոսութիւնը վերցած է դիպայ և կառավարութիւնը խստիւ կը նայէ, սակայն Պրահմիները ամէն մէջտեղ գրոյ

(Շարունակելի)